



ՀԻՄ

Արևիկ

Կրճիկ
Բնակարան
Բնակարան

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

	<i>երև</i>
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— Վարդանանգ.	81
ԿՐՕՆԱԿԱՆ	
— Քուրդ Պողոսի առաքելոյն առ Կորնթացիս.	Ս. Վ. Մ. 85
— Ժամանակին հետ.	Ե. Վ. Տ. 87
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
— Ապերախոբ.	ԱՐԱ ԶՈՎԵԱՆ 90
— Ես խրատած իղձ ու երազ...	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 91
Հայաստանեայց Եկեղեցին (8).	Ե. Վ. Տ. 92
ԳՐԱԿԱՆ	
— Երբեմն...	Յ. ՕՇԱԿԱՆ 95
ՊԱՏՄԱԿԱՆ	
— Կիլիկեան ամրոցներ — Անաւարդա.	ԱՐՏԱԽԱԶԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ 99
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Ետ վաւերագիրներ Իսրայէլի մասին.	ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ 101
ԳԻՏԱԿԱՆ	
— Մեր դարը.	Յ. ՇԷՕՀՄԷԼԵԱՆ 106
Ս. ՅԱԿՈՒԻ ԿԵՐՄԵՆ	
— Ամսօրեայ լուրեր.	108
ՏԻՐՈՒՆԻ	
— Ցակոբ Օսական.	109
Ցակոբ Օսական.	ԵՂԻՇԷ ՎԱՐԻԱՊԵՏ 111

Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգիրն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10

ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է

Հասցէ՝ Rédaction de la Revue Arménienne SION

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Ս Ի ՈՆ

ԻՖ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

Մ Ա Ր Տ

Թ Ի Ի 3

ԻՄԲԱԳՐԱԿԱՆ

Վ Ա Ր Դ Ա Ն Ա Ն Ք

Աւարայրի յիշատակին առջեւն ենք նորէն, հոն՝ ուր հայ հուսատքի և հայրենասիրութեան փորձը այնքան վսեմ և սրաագրաւ եղաւ,՝ ուր ափ մը կտրիճներ 1500 տարիներ առաջ բացին մեր պատմութեան ամենէն արիւնտա՝ բայց լուսաւոր ու բախտորոշ էջը: Հայ դիտակից դասը, այդ օրերուն, խոյրուակ և լուսաւոր բնագոյով զգաց թէ իր երկրի նորիզոններէն աւելի, իր հոգիի նորիզոնին վրայ կուտակուած ամսերը, չարագուշակ ըլլալէ աւելի ճակատաւորական էին:

Ռազմագիտական տեսակէտով չէ որ մեծ և յիշատակելի կը մնայ այս մարտնչումը, անոր ամբողջ նշանակութիւնը կը կայանայ ազգին դիտակից ու լուսնոյն մասին՝ գաղափարի մը սիրոյն զոնուելու համար ցոյց տուած պատերաստակամութեան մէջ: Այդ գաղափարը նիւթական ու քաղաքական հարց մը ըլլալէ աւելի իր բարոյական գոյութեան հարցն էր: Առ ինչ որ մեք գրականութեան մէջ իբրև զրաւոր յիշատակ կը պահուի մեզի անոր մասին, պատմութենէ աւելի դիւցազներգութիւն մըն է, այսինքն գաղափարական յարթանակի մը երզը:

Հաշիւը կամ դիւանագիտութիւնը չէ որ կը դորձեն անոր մէջ, այլ անբը, նաւիրումի ոգին, որ չի զիտեր սանձուիլ, որ կը զգայ թէ մեռնիլը պէտք մը՝ անհրաժեշտութիւն մըն է հոն, ուր կեանքը կորսնցուցած է այլեւս իր նշանակութիւնը:

Այդ զգացումը անհատական վիճակ մը չէ, այլ՝ ազգային կիրք մը, որ իր քուրային մէջ կը համաձայնէ բոլոր սիրտերը, բոլոր կամքերը, բոլոր նըպտա տակները. եկեղեցին և բանակը, քաղցենին և շինականը, սեպուհն ու ռամիկը, կիններն ու մանուկները: Բոլոր հասակները, բոլոր դասակարգերը, ամէնքը համախոհ են իրարու հետ, ու կարծես կը շարժին մէկ զսպանակէ մը: Ազգերը բարձրագոյն ոգեւորութեան, ինքնամոռացութեան մէջ միասն այս վիճակին կու

զան, ամէն ինչ ի սպաս դնելու արդար դատի մը, և զաղափարի մը սիրոյն։ Վարդանանց շարժումը աւետարանով լուսաւորուած ազգի մը խղճմտանքին հանդիսաւոր պայթումն է, այդ պայքարը դիւցազներգող Եղիշէի բացատրութեամբ, իրագործումը գիտակից մահով անմահանալու երազին։

Այդ հասկացողութեամբ գէպքին կը մօտենան երկու ժամանակակից մատենագիրները, Եղիշէն և Փարպեցին, և այդ զգացումով ճնորհալին իր քնարին վրայ կը հոգերգէ այդ դիւցազնական սուամին խորհուրդը։ Ամբողջ ազգին վրայ կը շահապետեն մեր պատմութեան ոգին և աւետարանի շուկը. բանակին առջեւն մէկ գծի վրայ կը տարուին խաչը և ղինուորական դրօշը. աւետարանը և Լուսաւորչի Այլը։ Ամէն ինչ հոգիի գէնքէ, զգինու հոգւոյն վառեալ» բացատրութիւնը, զոր ճնորհալին կը հրւսէ անոնց յիշատակին պանծացումին նուիրուած իր երգին մէջ, պատերազմին նկարագիրը կը բացատրէ պարզապէս։

Վարդանանց տօնը մեզի կը բերէ ճշմարիտ հերոսներ և հոգիի արժէքներ։ Սակայն մեր դարը ոսկիի, անգթութեան, հաշիւի և խաբէութեան դարն է, ու այս հակադրութիւնը մեզի կը բերէ զայրոյթ ու տրտմութիւն։ Տակաւին երէկ, մեծ աղէտէն առաջ, այս տօնը կը տօնուէր շքեղութեամբ ու խրախոյսով։ Անիկա մեր անկախութեան չիրագործուած սեպիլքն էր, որ կը խռովէր տրտում ու քաղցր զգացումներով բովանդակ հայութիւնը, անոր անցեալ մեծութեան և ապագայի շքեղ երազին ի ինդիր։ Այսօր արժէքներու այդ դիմագեղծումին մէջ հերոսը, սուրբը և անոնցմով պայմանաւոր արժէքներու չեն խօսիր մեզի։ Հակառակ այս տրտում իրողութեան և ժամանակի աննպաստ բերումին Աւարայրը պանծացումն է ազատութեան, հերոսութեան և հոգիի մեծագործութեան։ Այսօր այս առաքինութիւնները մեզի կուզան տարտամ այլուրութեամբ, ու մենք չենք զգար ամբողջովին մազնիւր զոր անոնք ունին։ Նետեցէք ձեր ուսերէն դարերու գերութեան քղամիտը, ու ձերբադատեցէք ձեր հոգիները ատելութեան ու ոսկիի ամօթանքէն. եղէք նման ձեր պապերուն իրենց լեռներուն վրայ, ամրոցներուն մէջ, իրենց դրօշին ու փառքին փաթթուած, ու զուք կը հասկնաք թէ ինչ բնի է ազատութիւն և հերոսութիւն։

Պատմութիւնը ողբերգական պայքարն է նիւթին և հոգիին, ու պատմութիւնը յաճախ, ինչպէս մեր օրերուն, անողք է վերին արժէքներու նկատմամբ, և աւարայրները ուրիշ բան չեն բայց այդ ոգեղէնը փրկելու հետամուտ պայքարներ։ Մեր օրերու մարդը քիչ արժէք կուտայ ռզիլն, և ճշմարտապէս չզգար ազատութեան գեղեցկութիւնը։ Ոսկին, պալատը, բանակը, երկաթը, աւելի կը կշռեն քան հոգեկան ու բարոյական արժէքները։ Ձեռք ուրանար առաջիններու արժէքը, սակայն կարելի չէ համոզուիլ որ քաղաքակրթութիւններ և իրական մեծութիւններ կրնան հիմնուիլ ոսկիի, պալատի և բանակի վրայ։

Մարմնական կռիւ մը չէ այն ինչ որ իրականութիւնը կազմեց Աւարայրի, այլ հոգեւոր առաքինութեան մեծագործութիւն մը, ինքզինքը իրագործելու կերպ մը եթէ կ'ուզէք, տալու համար իր զլուկ գործոցներէն մին՝ արիւնի գեղեցիկ քերթուածի մը մէջ։ Առանց այդ արիւնին և հերոսութեան, պատմութիւնն ու կեանքը կը պարպուին բանաստեղծութեան, այսինքն իրենց իրական իմաստէն։

Քառասուն տարիներ սովբեցաւ Հայը Սահակ-Մեսրոպեան զպրոցներուն

մէջ, և երեսունհինգ տարիներ պաշտպանեց իր ստացածը արխանով: Սրտառուչ ըլլալէ աւելի, զեղեցիկ է կարմիր շարանը Աւարայրի նահատակներուն Կարմիր Վարդանի առաջնորդութեամբ: Մամիկոնեան տունը հինգ դարեր շարունակ քրիստոնեայ Հայաստանի զինուորական կորովի մարմնացումը եղաւ, արեան ուղիններէն տանելով Հայուն սրբութեան և ազատութեան կարմիր դրօշը, ինտուլով յետոյ հայ խաչելութեան ճամբուն վրայ:

Իժուար և զանկ ուրիշ ազգերու պատմութեան մէջ իշխանական տուն մը նման Մամիկոնեաններու, որոնց ասպետական ոգիի և զէնքի շինողով լեցուած ըլլայ պատմութիւնը: Մամիկոնեանները կանխած են մեր մէջ Միջին դարու արեւմտեան ասպետականութիւնը, համադրելով իրենց վրայ հերոսութիւնն ու սրբութիւնը, սուրի և խաչի խորհրդանշաններուն ներքև: Մամիկոնեաններ հայ խաչին ու սուրին շողողուն քարերը եղան: Սրտառուչ բայց հերոսական ինչ մը կայ դարերու այդ ոգրումին և վրիպումներուն ետին, արևու՞ որ մեր հոգիին մէջ տակաւին չեն հաշտուած Վարդանն ու Վասակը, սրտառուչ որ տակաւին չէ կրցած յաղթանակել մին ի հեճուկս միւսին:

Ու կը շարունակենք ապրիլ իբր ազգ, վասնզի Վարդանանց պատերազմը աւելի կամ նաեւ զեղեցիկութեամբ և սաստկութեամբ շարունակուած է միշտ և կը շարունակուի տակաւին մեր ազգային կեանքին մէջ:

Այսօր մենք չունինք այն մեծ առաւելութիւնները զորս ունէր Ե. դարու հայութիւնը, բայց ազգին բարոյական զոյութեան վտանգներուն դիմադրելու, այսինքն կուրին ոգին նոյն է, վասնզի նոյն է ազգային ինքնազրտակեցութեան և իրաւունքի հողբանական վիճակը: Նոյն է Եկեղեցին, որ իր ծոցին մէջ կը թխէ ազգին յայտերը. նոյն է զրականութիւնը, որ ժողովուրդի կեանքէն կը ստանայ իր սնունդը, ու նոյն է վերլպալէ ժողովուրդը, որ անասան կը մնայ ապազայի նկատմամբ իր հուսաւորին վրայ:

Մեր ազգային կեանքին մէջ ամենուրեք Վարդանանց հոգին է միայն, ինչպէս երէկ նոյնպէս այսօր և վաղ, որ կրնայ սքանչելիքներ գործել: Ըլլայ անիկա Արարատի յաւիտեանական նայուածքին առջև՞ ըլլայ եւրոպական ստատաներուն մէջ, կամ Միջագետքի տափաստաններուն վրայ, Սիւրիոյ և Եզիպտոսի հայաշատ կեդրոններում, և կամ Նոր Աշխարհի տաղտուկներուն և պարտասանքներուն մէջ՝ հողմակոծուած ու ցիրուցան մեր ժողովուրդը, ձեւի և պայմաններու բացատրելի գանազանութիւններով անշուշտ, բայց և ոգիի անբացատրելիօրէն բարձր ու համանման իտէալով, նոյն կռիւր կը մղէ:

Պիտի շարունակենք ապրիլ իբր ազգ, որքան ատեն որ Վարդանանց հոգին առաւել կամ նուազ զեղեցիկութեամբ շարունակէ ապրիլ մեր մէջ: Տակաւին երէկ անգամ մը ևս այդ ոգին ապրեցանք, այսօր նորէն պէտք ունինք անոր, վաղը անոր պէտք է երթանք մեր ազգային կեանքի ըլլոր երեսներուն վրայ:

Վարդանանց պատերազմը կը նկատուի առհասարակ մեր ժողովուրդի զինուորական առաջինութեանց հանդէսը, սակայն անիկա գործն է իրապէս քանի մը ոգեղէն՝ պիտի ուզէինք ըսել հոգեւորական մարդերու, հայ կղերին, որոնք մեր ազգին հոգեկան կեանքը իրենց երակներուն մէջ հոսեցուցին և եղան պաշտպան ու սէմպլը անոր ինչպէս հոգեկան այնպէս ալ Ֆիզիք զոյութեան:

Ե. դարու կղերը բացառիկ համաստեղութիւն մը չէ, հակառակ իր ար-

զիւնաւորած մեծ գործին. անիկա սկիզբն ու շարունակութիւնն է այն ողիին և գործին որ ժեր եկեղեցցականութեանն է ելած Է Հայ կղերին գոհաբերական գերը փաստերու չի կարօտիր. անոնք մեր պատմութեան երազը, իմաստութիւնը և գոհալուծիւնը կը խորհրդանշեն: Իշխան մը յաճախ իր կայլուածէն անգին չէր տեսներ, առկայն հայ եկեղեցականը միշտ իր ժողովուրդին սազնապն է սուրբը:

ԺՅ. դարուն հայ հոգիի գերագոյն բերումները կ'արտայայտուին ուրիշ խումբներով, զրազէտ, հանրային գործիչ և յեղափոխական, այս չի նշանակեր առկայն թէ եկեղեցականը դադրեր է իր դերէն, նորէն անոնք օժանդակներ կը մնան մեր հոգիի մեծ սպասին: Եիլ ու խորհրդախ հաշիւներով չնայինք այս ժողովուրդի գերագոյն արդարութեան պատասխանատու անձերուն և Լուսաւորչի մշտաժառը, Մեարտի տեսիլքը պիտի մեռն Կիշտ մեր ժողովուրդի հոգին լուսաւորող և կենսաւորող արտութիւնները Կ Վերլոյ ողին և հաւատքն են հոգիին խորիսխը և Հայ եկեղեցին այդ ողիին ու հաւատքին կենդանի ներկայութիւնն է և փառքը: Վարդանանց ետև կեցած են Ղեւնդեանք Աւարայրի դաշտին վրայ, Ազգն ու եկեղեցին քով քովի և անբաժանօրէն կը մղեն պայքարը, յաղթանակը ամբողջական է եղած մեր պատմութեան դաշտին մէջ, երբ մեր միաբն ու բազուկը, ողին և ուժը դաւաճանած չեն և զործակցած են իրարու: Աւարայրի ճակատամարտը որքան որ ծանօթ է իբր Վարդանանց պատերազմ նոյնքան և աւելի պէտք է նկատուի իբր Ղեւնդեանց հոգեմարտ, Ղեւնդ և իրմով Հայ եկեղեցին ողին և պաքը երաւ այդ շարժումին: Աշտիշատի ժողովէն սկսեալ մինչև մոզերու շտրքը և Աւարայրի նախնութեանցը և դատաստան ու կատարածը, անիկա ծրագրող յառաջ մղող և փաստարկող ողին է:

ԺԱ. դարուն մի գործնանք որ ի ինդիր խաշակութեան մը, Ս. Գեղեզմանը ազատելու համար բովանդակ Եւրոպան ոտքի հանողը ճգնաւոր ժրն է: Ե. դարուն ազատագրուելիք գերեզմանը սրբաժայրը Հայ ժողովուրդի խղճմանքն է: ու այդ խղճին ձայնը՝ Հայ կղերը և հնա թէ ինչու ամբողջ երկիր մը երեցի մը հրահանգով ոտքի կը կանգնի մղելու իր ճակատագրակաթ պայքարներէն մին:

Երբ մտատեսիլը որ դարբերով Հայ կղերին եղաւ, ուրիշ բան չէ եթէ ոչ խոր ներհայեցողութիւնը, համայնական ողողուելի մը իր ժողովուրդի խորհուրդէն Է Հայ եկեղեցին դարբերով աննահանջ դրօշը եղաւ և միշտ կախ մեր կործանումներուն վերև, բայց միշտ նախանձախնդիր մեր ժողովուրդի ինչպէս հոգեւոր նոյնքան և քաղաքական փառքին ի հաշիւ:



ԿՐԹՆԱԿԱՆ

**ՔՈՒՂՔ ՊՕՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅՆ
ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ**

(ՆԿՐՈՒՄԱԿԱՆ ԾԼՆՈՅԹՈՒԹԻՒՆՆՈՒՄ)

Գ. Կորնթացուց Թուղթերի. — Կորնթոսի Եկեղեցիին նկատմամբ մեր ծանօթութեան յաջորդ աղբյուրը (տառաշինը՝ Փորձք Առաքելոցը), նոյն այս Թուղթերն են:

Անոնցմէ տառաշինը գրուած ըլլալ կը թուի Եփեսոսէն (ԺՁ. 8), սեայց այժմ լիս նիմ յեփեսոս մինչև ցՊենտեկոստէն: Նրան հը ծրագրեր նամորդութիւն մը Մասկեղանիոյ վրայով պէպի Աքեայ Ալլի եկից առ ձեզ՝ յորժամ ի Մակեդոնիա անցանքցեմ, (քանիք Քրիստոս ընդ Մակեդոնիա)» (ԺՁ. 5): Այս եղած կրնայ ըլլալ իր Եփեսոս ընտանիկէն երեք տարի ետքը (Փորձք՝ ԺԹ. 8, 10, 21 և 22) ժտաւորապէս 54ին վերջերք կամ 55ին սկզբները, այց շրջանին Սկեղեցին ամէն կողմէ կ'ընդարար ձախուէր, գիտեցը որ Եկեղեցի մը կար Կենքրայի մէջ (Հոտ. 1). և թէ քրիստոնեաներ կային ամբողջ Ասիոյ շքրջանին մէջ (Ք. Կորնթ. Ա. 1): Եւ այն անկանոսութիւնները զորս Ա. Պօղոս կը յիշէ, կրնայ պատահած ըլլալ միմիայն մեծ հասմանքի մը մէջ: Այն Թուղթերը՝ այս անկանոսութիւններով է որ կը զբաղին: Անոնց մանրամասնութիւնները շատ արդէն, քայց այնչափ վտանգաւոր համեմատութիւններու հասան որ, երբ Առաքեալը ուզեց միջամտել, իր հեղինակութեամբ մերս ժընկեցաւ: Այդ դէպքերու ամենէն հասարական ընթացքը հետեւեալն է:

1. — Սուրբն Պօղոս մեզի անձանօթ տեսեալութիւններու վրայ կ'իմուած նամակ մը գրեց Կորնթացիներուն, զգաւշացնելով զանոնք շար քնկերակցութիւններու վտանգէն: Այս նամակը թիւրիմացութիւն պատահաւորապէս որպէս թէ ան աղբիւրած ըլլար ամէն յարաբերութիւն ոչ քրիստոնեայ հարգեալու հետ, ինչ որ բացարձակ անկարելիութիւն մըն էր հեթանոս միջավայրի մը մէջ (Ա. Կորնթ. Ժ. Ծ-10): Ասոր փանարկէ Առաքեալը և կը բացատրէ թէ իր նպատակը

եղած է արգիլել յարաբերութիւնները ըստ իր այն քրիստոնեաներուն հետ՝ որոնք չէին ուղիք բարեխաւել փրկեց բարոյականը: Այս նամակը կորուսած է. թէև կ'ենթադրուի թէ անոր մեծ մասը պահուած քրայ Բ. Կորնթ. Ձ. 14, Է. 4 գլուխներուն մէջ: Այս կորուսած նամակը ծանօթ է նախորդ Թուղթ անունով:

2. — Ասկէ յետոյ Եփեսոս կուգայ Բղուէաքոց տունէն մէկը (Ա. Կորնթ. Ա. 11) որ բերանացի ծանօթութիւններ կուտայ Կորնթոսի Եկեղեցիին անկարգութիւններուն վերաբերմամբ: Ամենէն տառաշինը հոն կը տիրէր պաշակուած և կուտակցական սգիւ Եկեղեցիին երեք կուտակցութիւնները իբրև որև հակառակ գիրքը բունած էին, և փաւրած էին՝ Պօղոս, Կեփաս (Պետրոս) և Ապուղա զառ անդէններու, մինչ չարորդ խուճ մըն ալ Գրիստոնեաներու: Ինքզինքը կը կոչէր Քրիստոսեան: Այս պատակաւ մեծութեան շարժառիթը անոնց մէկ մասին միւսէն անջը բան գիտնալու և հետեւեալոր, բարոյական պարտականութեանց նուազ փարելու յարկանութիւնն էր: Առաջ մը կար որ մտաւ մին մեղքերը նկատողութեան չէք տաւ ներ, որով խօսքով՝ հեթանոսներու նման բարոյականը կրօնքէն զատեալու փորձեր կ'ընէր:

3. — Այս տեղեկութիւնը տասնապետն պէս Ա. Պօղոսը Տրոօթէոսը Կորնթոս զըրկեց (Ա. Կորնթ. 17) Եկեղեցիին յիշեցեալու այն վարդապետութիւնը և որէնքը զորինքը արգէն արուած էր: Բայց Տրոօթէոս Նրատոսին հետ Մակեդոնիոյ մէջ առաքելութեան գործով կը զբաղէր և չէր կրնար տեղը ծանոնիչ Ասոր վրայ, Ս. Պօղոս կը սկսի գրել մեք անհեցած Առաջին Թուղթը (իր նկերագրը), որուն տառաշին վեց գլուխները այց անկարգութիւններուն շարք կը իրօսին:

4. — Բայց այս նամակը չ'ընթացած՝ Եւփեսոս կը հասնի Ստեփանէս, Փորտոնեատոս և Ք. քաղաքի (Ա. Կորնթ. ԺՁ. 37), իրենց հետ բերելով նամակ մը՝ Կորնթոսի Եկեղեցիէն օղղուած Առաքեալին, պատակաւորաբար խնայելով կարգ մը խնդիրներու նկատմամբ, որանք գտաւարութիւն կը պատճառէին, և յայտնապէս զանց ընելով որք անկարգութիւնները՝ որոնց մտայն Պօղոս Առաքեալը արգէն անտարբար զառ:

ներ: Այսպէս է. գլուխէն կը սկսի սվասնն
 . . . նախագատութեամբ (է. 1, 25, Ը. 1, ԺԲ. 1, ԺԶ. 1, և 12) որոնք պատասխանա-
 ներն են իրեն ուղղուած հարցումներուն: Հաւանաբար այս նամակը զրկուեցաւ Կորնթոս, Ստեփանէսի, Փորոտունատոսի և Աքայիոսի ձեռամբ:

5. — Տիմոթէոս չկրցաւ հասնիլ Կորնթոս, բայց Եկեղեցիին վիճակը այնքան մտահոգիչ էր որ առաքելը անձամբ աւանապարհելով հոն այցելեց որ ծովու ձամբով 14 օր կը տեւէր: Գործք Առաքելոցը չի յիշեր այս այցելութիւնը, բայց գէպեքերէն կարելի է հետեւեցնել: Ա. Կորնթ. Գ. 21էն կը տեսնենք որ ան պատրաստ էր ձեռնարկելու այդ ձամբորդութեան եթէ հարկը ստիպէր, և ԺԱ. Գլուխը գրելու տան իր երթալու գիտաւորութիւնը, որոշ էր Վերոժամ եկից (ԺԱ. 34): Մեր Բ. Թուղթին մէջ (ԺԲ. 14, ԺԳ. 1) ան կը խօսի իր յաջորդ այցելութեան վրայ որպէս իր երրորդ այցելութիւնը. և նկատելով որ մենք միայն մէկ այցելութիւն գիտենք (այն՝ որուն միջոցին Եկեղեցին հաստատեց, այնպէս որ անտղով պէտք է հասնանք ուրիշ մը որ շատ կը պատահի հոս: Թէ ի՞նչ պատահեցաւ այս այցելութեան ատեն ուղղակի ծանօթութիւն չունինք, բայց Բ. Կորնթ. Բ. գլուխը ուր կը յայտնէր իր կրկին արամուծեամբ գալու տահուծութիւնը, կրնանք երբակացնել թէ անիկա արդէն անյաջող այց մըլ էր տուած էր, և քանի որ այն չէր կրնար ըլլար՝ այն այցը՝ հրք Եկեղեցին հիմնեց, ուրեմն կ'ակնարկէ իր երկրորդ այցելութեան:

Այնպէս կը թուի թէ անհաս մը մասնաւոր նակառակութիւն ունէր իր նկատմամբ (Բ. Կորնթ. 5, եթէ մէկը վիշտ պատճառած է բաւական է որ պատճուրի), և թէ Ս. Պօղոս, ոչ միայն անկարգութիւն գտաւ Եկեղեցիին մէջ (Բ. Կորնթ. ԺԲ. 20) այլ անձնական հակառակութիւն:

6. — Յուսալով մեզացնել կացութիւնը, ան շրկեց իր Երկրորդ Թուղթը: Ասոր նկատմամբ մեր ծանօթութիւնները անուղղակի են: Բ. Կորնթ. Բ 4ին մէջ կ'ակնարկէ նամակի մը որ գրուած էր Քի բազում վշտաց և ի նեղութիւն օրաի. . . և բազում արտասուցում, Գարձակ, Բ. Կորն. է. Տին մէջ կը խօսի Թուղթի մը նկատմամբ որ արտմուծիւն պատճառած է օ Ա-

սով զժուար թէ ակնարկէ իր ճախորդ (առաջին) Թուղթին, վասնզի անկէ ետքն էր որ Կիրոսէն լսեց խնդրոյ առարկայ նամակին մասին (Բ. Կորն. 5-7) ու այս կրնայ ակնարկել մեր Երկրորդ Թուղթին, վասնզի բարզում վշտօք և նեղութեամբ՝ գրուած չի կրնար նկատուիլ: Ուրեմն, մեզի կը մնայ ենթադրել բոլորովին նոր նամակ մը որ ծանօթ է խիստ Թուղթ անունով, որ զըրկուեցաւ Տիտոսի միջոցաւ և հանդարտեցուց Կորնթոսի Եկեղեցիին բաղամայոյց մտքերը: Շատ մը պատճառներ կան խորհելու թէ մեր Բ. Թուղթին Ժ. - ԺԳ. 10՝ մաս կը կազմէր այդ խիստ Թուղթին և Բ. Կորնթ. ԺԲ. 18ը Տիտոսին Կորնթոս ուղեւորելու յանձնարարութիւն մըն է առաքելալին կողմէն:

7. — Խիստ նամակի առաջուժէն եւ Եփեսոսի թատրոնի միջադէպէն ետքը Ս. Պօղոս Ասիայէն Մակենդոնիս մեկնեցաւ (Գործք Առաք. ԺԹ. 23, և Ի. 1), ինչպէս կը տեսնուի Բ. Կորնթ. Բ. 12էն, շատ ուրախութեամբ պիտի սպասէր Տրոյմազայի մէջ աւետարանչական գործի համար, աւանապարեց Մակեդոնիս երթալ հանդիպելու համար անոր: Ի՞նչ ետքը, Տիտոսը հասաւ (Բ. Կորնթ. է. 5-6) լաւագոյն տեղեկութիւններով (Բ. Կորնթ. է. 11):

8. — Այս տեղեկութիւնը ստանալէն ետքը Ս. Պօղոս գրեց իր Զորրորդ Թուղթը, այսինքն Բ. Կորն. Ա. - Բ ԺԳ. 11-14. այս յուսալից բուղըը Տիտոսի և երկու ուրիշներու՝ Ղուկասի եւ Տիմոթէոսի (Բ. Կորնթ. Ը. 17, 18, 20), որոնց յանձնարարուած էր քաջալերել Երուսաղէմի աղքատներուն ի նպաստ հանգանակութիւնը, որ ընդհատուած էր անկարգութեանց հետեւանքով:

9. — Տարուան վերջերը Ս. Պօղոս անձամբ Կորնթոս եկաւ, և երեք ամիս մնալէ ետքը (Գործք Ի. 3) Զատիկ տանն ները մեկնեցաւ Երուսաղէմ իրեն հետ առնելով՝ Կորնթացոց Եկեղեցիէն ներկայացուցիչներ (Ա. Կորնթ. ԺԶ. 3), ինչպէս նաև Ղուկասին յիշած ընկերները (Գործք Ի. 4), ներկայացնելու համար հաւաքուած նուէրները:

Կորնթոսի մէջ պատահած յաջորդ դէպքերու վրայ որոնց մասին քիչ ծանօթութիւն ունինք, նշաններ կան սր կը ցուցնեն

Թէ տասը տարի ետքը նորէն այցելից հոն: Գործք Առաքելացէն գիտենք թէ կեստարիոյ մէջ երկու տարուան բանտարկութենէ ետքը զատավարութեան համար Հռոմ մտաբուսուած էր: Հաւանական կը թուի որ Գործք ԻԸ. 30ին մէջ յիշուած երկու տարուան բանտարկութենէ ետքը յարատ արձակուած ըլլայ եւ շարունակած իր առաքելական գործը հաւանաբար Գաղատիոյ և մասնաւորապէս կրիտէի և Փոքր Ասիոյ մէջ: Ան իր վերջին ճամբորդութեան ընթացքին կը թուի Տրովպոյան անցած ըլլայ Մելիտոս և անկէ ալ Կորնթոս (Բ. Տրմ. Գ. 13-20): Իր մտազրութիւնն էր անցնիլ Նիկոպոլիս Իտալիոյ նաւահանգիստը (Տրմ. Գ. 12), հաւանաբար հոս է որ կը ձերբակալուի նորէն և Հռոմ կը տարուի իր վերջին գատավարութեան և մահուան համար: Երեսուէն տարիներ ետքը նորէն խռովութիւններ կը ծագին Կորնթոսի մէջ Եկեղեցւոյ հովիւներ ընտրելու վերաբերմամբ, և առիթ կուտայ Հռոմ մի եպիսկոպոս կոչմանին գրելու իր թուղթը՝ որ առաքելական շքերջանէն մեկի հասած ամենահին յիշատակաբաններէն մէկն է:

Ս. Վ. Մ.

ԳԼԿՐԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

50 բուխ, Կորնթոսի եկեղեցին հաստատուիւր: 52 յ. Ս. Պողոս կը մեկնի Կորնթոսէն և Ապոլոս կը հասնի հոս:

52-55 Ս. Պողոս Եփեսոսի մէջ:

54 (ամառ) Գոլաօցոց օտնէն օճեկուիքիւններ կը օտնիմ երկառակարեանց և անբարոյակամութեանց վերաբերմամբ: — Տիմոթէոս Մակեդոնիա կը դրկուի անկէ Կորնթոս անցնելու նպատակով: — Առաջին Թուրքը կը սկսի:

54ի վերջեր Սեփանէտ Փորանասու և Ամայիկոս Եփեսոս կը հասնին: Իրենց հետ թերթով Կորնթոսի եկեղեցին ճամակ մը, որով յաւասարանութիւններ կ'աւելին կարգի իր ինքիներու նկատմամբ:

54ի վերջեր, կամ 55ի սկիզբներ Առաջին Թուրքը կը լնցնէ և կը դրկէ:

55ի (ամառը) «Տխուր այցը» անյաշող և Խիստ Թուրքը:

55ի Վերջեր Ս. Պողոս Եփեսոսէն կը մեկնի Տրովպոս և Մակեդոնիա: — Յուստոլից Թուրքը (Բ. Կորնթ. Ա. մ.) գրուած Մակեդոնիայէն:

55ի սկիզբէն մինչև Զաքիլ՝ Ս. Պողոսի երրորդ այցը Կորնթոսի երևում:

56ի Պենեկոստէի հանգանակուած դրամը կը մատուցուի Երուսաղէմի արհամարհում:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒ ԷԵՏ

«Վարդան քաջ նահապետի որ վաւեցեք գրեմամբն, վարդապետ արեւմտի քա պատկերք գիւնդիցի»: ԵԱՐԱԿԱՆ

Տօնը որուն մտածուածով կը լեցուինք նորէն, խոր է ու ընդարձակ, զի ասով մենք կը դիմաւորենք մեր պատմութեան զարաւուր իրագործումը: Գարեբ շինեցին այդ ոգին, որ կը նորոգէ մեր կեանքը առ մէն օր, բարձրօրէն յանգնեցնելու խորհուրդով, հակառակ տաժանելի պայմաններու հարկադրանքին:

Աւարայրը ուղղմամբ մը չէ լուի, աւրիւն չէ անոր զազտնիքը, անխիակ սողական ինչ մը ունի զմեզ երկնքին տանելու անոր խորհուրդին խառնելու համար: Աւարայրի կարմիր շարանը, հերոսներու շարան մը չէ միայն, այլ սուրբերու, այսինքն մարգարէութեան քրոնք աւելի մօտ են երկնքին: Այս պատկերն ու մտածուած զմեզ կը գնէ երկու իրարու բաղխող ըմբռնումներու դիմաց, երկու զիրար վանող քաղաքակրթութիւններու և ապրումներու առջև: Անոնցմէ մէկին ձգտումն է հողեկան գերազանց նիւթականէն, իսկ մյուսին նախ նիւթականը փրկելու: Առաջին տեսակէտի մարդերն էին Վարդանանք, երկրորդին՝ Վասակնանք:

Պատմութիւնը ողբերգական պայքարն է նիւթին և հողիին, զազափարին և Եսին, ու պատմութիւնը բնաւ պիտի չհրնայ լուծել այս պայքարը: Ի՞նչ փոյթ թէ պատմութիւնը անողոք է միշտ վերին, բարձրագոյն արժէքներուն, Վարդանանք հողեկանը փրկելու հետամուտ եղան, զայն նըրկատելով աւելի էական, ու չսխալեցան առ նոնք: Աւարայր չէ սխալած, երբ Վարդանանք ողբով և օրինակով է շարժեր:

Արեւելեան, ինչպէս նաև արեւմտեան մեծ պետութիւնները, աննախ օր նիւթականը հետապնդելու հետամուտ եղան, կորսւցնուցին: Հողեկան տարրին գերազանցութիւնը, անոր պաշտամունքն է որ վեր կը բռնէ ժողովուրդները, բարեբախտաբար մենք մին եղած ենք այն ժողովուրդներէն՝ որ մարմնէն աւելի հողիին ապան ենք բերք մեր պատմական բովանդակ կեանքի ընթացքին:

Պատումամբ չէ որ մենք առաջին քըչ ընտանեայ ժողովուրդը եղանք և շէնք վերցուցինք Քրիստոնէութիւնը պաշտպանելու համար: Նիւթականն ու գերբնականը հակազդեր մարզեր մնացին միշտ հայ հոգիին թէ իր գրականութեան և թէ իր պատմութեան մէջ: Աւարայրը հոգեկանին յաղթանակն է Վարմաականին վրայ, ուր մարզիկները կը գառնան սուրբեր: Աւարայրի գոյամարտը գիտակից մահով մեռնելու կոչու մըն էր: Ժողովուրդները կրնան ապրիլ դժարերով, առանց հասնելու այս գիտակցութեան: Կրօնք մը պաշտօնաբար մը սակայն նոր զիմազծող և նկարագրող կը հանդերձէ զանգուածը և ծնունդ կուտայ մշակոյթի և ոգիի, յարգարեւոյժ անոր ապագայի նամբան: Մեծի նամար Քրիստոնէութիւնը այս դարձակէտը եղաւ, իսկ անոր սրտատուչ և գիտակից արտայայտութիւնը Վարդանանց պատերազմը:

Ոչ մէկ ժողովուրդ գուցէ պատմութեան մէջ մղած է այն անօրինակ պայքարը՝ զոր մղած ենք մենք մեր հոգեկան ու ժտաւոր երջանկութեան ի խնդիրը Արեւելքի և Արեւմուտքի պայքարը ոչ մէկ անդ այսպիսով ընդլայնած է սօսմանները պատմութեան արեւնոտ արժամային: Վարդանանց պատերազմը մարմնական կռիւ մը չէ, այլ հոգեւոր առաջինութեան մեծագործութիւն մը, ինքզինքը իրագործելու կերպ մը, դիմադրելու, շուտաւորելու և այնպիսիքնու հառն մարտիրոս ոգին:

Սօսմանութիւնն ու դիմապայքարութիւնը յանուն օրուն կը խօսին բոլոր ժամանակի աշխարհագրաները, տեսարանները, քիչ անգամ փրկարար է, իր վտանգը իր սահմանները թակած ժեզի է ժտեցեր: Ամէն դար իր Վասակը ունի՝ համակերպութեան և փոմանտիկաւորի մարզը: Կրօնականի, շտակելի մարզը: Յական հերոսներն ու սուրբերը վեր են իրենց ժամանակէն, ու Վարդանանց հերոսներ ու սուրբեր էին: Վարդան ապագային կը նայէր, իսկ Վասակը՝ անցեալին: Աւարայրը նայելին է մեր պատմութեան, ու ինքզինք մեր հոգիին: Սթէ Վասակին դէմքը ան փեքեի աչք հայելիին մէջ, վազելի ան հակառակ արտայայտութիւն անեցաւ ինչ ոգիին՝ որ մեր պատմութեանն է ք ինչպէս մեր ներքին այնպէս ալ արտաքին ճակատներուն վրայ:

Երբ կը կենանք այսպէս այս մեծ շարժումին դիմաց, որուն շարժառիթները ինչպէս ըսինք ոգեկան են գերբանցօրէն, մեր մտածումին առջև կը կենայ դէմքը այն մարզուն՝ որ ոգին եղաւ այդ սխրագործութեան: Գիւրին չէ այսօր այդ աշխատանքը, քանի որ մենք մարդերը կը չափենք արդի չափանիշերով: Ի՛նչ զժամանակին որ մեր գարը ճշմարիտ հերոսներու գարը չէ, այլ շրջանը ոսկիի, անգթութեան, խաբէութեան և անսիրտ շուտառութեանց: Այս կերպով կենալ մարդու մը դէմ որ հիւզ հակառակ արժէքներով կը փայլի մեր պատմութեան մէջ, գիւրին չէ:

Գաղութիւն, գոհողութիւն, ասպետական ոգի, խանդ և խոր հայրենասիրութիւն, ահա իր դէմքը յօրինող զլիաւոր դիմերը: Պզտիկուցէք այս առաջինութիւնները, ու մենք կ'աւնենանք հայ շինականը, միշտ կորեարը նախաւորը, կղերականը: Աւելցուցէք որակ անոնց՝ ու կ'ունենաք Վարդան, Անդրանիկ և նմանները: Յարզ ըսածներս կը վերաբերին Վարդանի ունեցած մարդկային առաջինութիւններուն, սակայն ասոնք կ'ազուերանն ու կը պսակուին մանասանդ, սուրբի մը հասկացողութեան և մտածումին մէջ:

Վարդանը հերոս մը չէ միայն, այլ նաև սուրբ մը, որ իր ժողովուրդին վերականգնելու չի կայեր նիւթական պայմաններուն և մարդկային առաջինութեանց, այսու ան կը տարբերի պարզ հերոսէն և կը դառնայ սուրբը ոչ ինքզինքը տասնասպտակելու, անհունին գալիք նպատակն քանալու արուեստը ունի: Մին որ իր մարդկայինէն կը պահանջէ աւելին, կտոր կտոր շինելու իր երազը: Վարդան ունէր այդ յայտնադասութիւնը որ ապագայով է պայմանաւոր: Այլապէս քառասուն տարի քանակներ վարդը զօրալուրը գիտէք թէ ինչ տեսակ ուժի դէմ էր որ կը հանէր իր ժողովուրդին սկզբ ուժերը: Մեր օրերու պատմաբանները տարտամ ու սխալ կը կենան իր պատկերին դէմ: Սխալ է Վարդանին իրաբանքը կապել նահատակութեան քսամոյ իդձին: Ե կամ սխալ ուղղմամբութեան և արիւմ ծայնդիր ոգիին: Վարդան կը զգայ հեղձ դուր իր հոգիի ուժերուն, անկարելի կարելին զգացող ոգին, իր գարէն դուրս սուրում ընող ոգին, մարդկային կարելիաւ

թենէն զուրո գերագոյնին հասնող ոգին։ Այսպէս միայն կարելի է ըմբռնել Աւարայրի հերոսը, որ կը խօսի մարդկօրէն, բայց կը տեսնէ աստուածօրէն։ Իր մահը ցոյց տուաւ թէ ճշմարիտ էր իր տեսածը։ Մեր սիդիին կեանքը զինն է այդ տեսիլքին։

✱

Եկան դարեր մութ ու արիւնտա, հայ ազատութեան ծիրանին պատառ պատառ ինկաւ թշնամիներու ոտքին Ներքե, յաճախ իր ծաղքերուն մէջ ծրարելով արցունքըն ու արիւնը սերունդներու Սակայն Վարդանանց ոգիին բոցը միշտ բեկիբեկեցաւ դարերու և անբուենքներու դիմաց, չուսուտրելով մեր հերոսական յուշերը և գալիք վաղորդայններու յոյսերը։

Վարդանի յիշատակը մեզի համար անծանօթ զինուորին քերեզմանը եղաւ, նոնոր համար Վարդանը հայ ժողովուրդի համար անհատ մը չէ, այլ ժարմնացուցը մի հզօր և անանուն գաղափարի։ Զանգուածները մանուկներու նման կը սիրեն վառ գոյները, պատմութեան Վարդանին հազցուցած արեան ծիրանին այդ կախարդական հմայքովն է խօսած միշտ մեր ժողովուրդին, համապատասխան իր դարմառ իղձերուն, ձրգտուններուն, ազատութեան, արդարութեան և իրաւունքի ծարաւ իր հոգիի պահանջներուն։ Ժողովուրդներու պաշտամունքին կ'արժանանան անսնք միայն՝ որ իրեն համար զոհուիլ զիտեն, որ իր արդար գատին համար կը նահատակուին։

Մեր ժողովուրդը նախապէս իրեն պակասող ուրիշ մեծ ժողովուրդներու շատուկ մեծութիւններու, արդարութեան զգացումին ողբերգական թէրն է ունեցած միշտ։ Մեր բոլոր ոգորումները, Գ. դարին սկսեալ մինչև Ի. դարը) այն զգացումին արտայայտութիւններն են։ Մեր զրկանութիւնը, մեր աղօթքները, մեր ապագային վերաբերող բոլոր նրազները այն մտածումին և զգացումին տրոփն ու կնիքը ունին իրենց մէջ և իրենց վրայ։ Աւարայրը մեծագոյն փաստերէն մին է մեր այդ զգացումին, այսինքն ներքին ազատութեան այդ պահանջին։

Պատմութիւնն ու կեանքը իմաստ չեն ունենար եթէ անոնց պակսի ոգի, հաւատք

և երազ։ Դուրս հանեցէք պատմութենէն, Մովսէսի հաւատքը, յոյներու ճիզը, Մեծն Աղեքսանդրի երազը, Գողգոթան, Բանաստեղծին երգը, և ժողովուրդներու զաղափարի մը համար եղած ժարտիրոսութիւնը, և մենք կ'ունենանք հողի, քարի, և բլուրնակալութեան թագաւորութիւնը, հէքեթիւն ու զոհութիւն, և կախարդուած աշխարհները, ուր հողին կը մօտ կեանքի պակասէն։

✱

Անշուշտ թէ պատմութիւն չիւնող կանգուածը չէ, այլ տփ էր ընտրեալները, որոնք կը կոփեն ու կը կռնեն ազգերու ճակատագիրը։ Մեր պատմութիւնը ոչ միայն Ս. դարուն, այլ բոլոր ժամանակաշրջաններուն ունեցած է նախախնամական դեր կատարող այդ քիչերէն։ Գ. դարու սկիզբը Ս. Վաստակը և իր սքանչելի տոհմը, Ե. դարու սկիզբը Ս. Սահակն ու Մեսրոպը, անզուգական զոյգը, նոյն դարու կիսուն Վարդանանք, և անկէ վերջ բոլոր այն ընտրեալները որոնք ծանօթ են մեր տոհմային պատմութեան մէջ իբր Նաբեկացի, Շնորհալի, Դանիթ Պէկ և Փարայէլ Սրբ, կատարած են նախախնամական այդ գերը և նրոնք այնքան գեղեցկօրէն կը զարդարեն մեր պատմութեան պատկերասրահը։

Պատմութիւն չունեցող ժողովուրդները երջանիկ են ըսուած է, ինչ սինիք ու յիմար մտածում։ Սակայն պատմութիւն ունեցող ժողովուրդները մեծ են, իսկ անոնք որոնց պատմութիւնը ողբերգական եղած է, անոնք գերագանց մեծերն են անարարկայն։ Վարդանանց արարքը և նման բոլոր սխրագործութիւնները մեր պատմութեան, անմեռ վկայութիւններ են այդ մեծութեան և հաւատքին։

Ե. Վ. Տ.



ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ա Պ Ե Ր Ա Խ Տ Ը

Ո՛հ, որհան ուր կ'ելլէ վեր՝ մարդը հողի երեսէն,
Քա՛յլ, քա՛յլ, դանդա՛ղ կաղալով, հասուննալով անհեմար,
Տարին սանդուխ մը միայն, այն ալ՝ թէ հողն է յարմար,
Մինչեւ ըլլայ քիչ մը մարդ, քիչ մը՝ որո՛ւն կ'սպասեն...:

Կ'ելլեն սակայն մեծ մասամբ, որո՞ւ դիրքի բարձունքի,
Կոխած մէկուն կրունկին՝ ուսի՛ն, մէջքի՛ն կամ արտի՛ն...
Կ'ելլեն եւ վե՛ր ցցած միտ՝ իրենց ձեռքի գերանդին,
Ու մերթ կ'իյնան խայտառակ՝ թաթի վրայ ու ծունկի...:

Ընդ դէմ ծառին պտղատու՝ անգիտակ իր անումին,
Մարդը՝ ներհակ, ապերախ՝ Սնունդ տուող իր հողին,
Կ'ուզէ մոռնա՛լ ուրանա՛լ բարձունք ճանող մեծ ուղին,
Եւ այն բոլորն որ իրեն՝ տւին հողի ու մարմին...:

Պիտի գայ օր մը սակայն, երբ հայելին դէմ դիմաց՝
Հանէ պատկերն իրական՝ իր հողիին այլանդակ,
Նաեւ՝ տեսնէ ուրիշը, հոյն մեղքին մէջ փլատակ,
Ու յապաղած թէեւ Ես՝, զղջայ մութին անիմաց...:

Երուսաղէմ

ԱՐԱ ԶՈՎԵԱՆ^(*)

(*) Նախորդ քիւի Կայծիկ առջեւ հերբուածին հօրերող տունին յուսագիներ պիտի ըլլայ՝ «յուսագին»:



ԵՍ ԽՇՏԱՑԱԾ ԻՂՁ ՈՒ ԵՐԱԶ...

Ես խրատացած իդձ ու երազ սերունդներու հազարաւոր,
Սէրը բացած ինչպէս դրօշ քու հեռարձակ շողերուդ սակ,
Ես տարագիր մասնիկ՝ հողէդ... Ես անցեալէդ հրզօր բանակ...
Հիւլէիս մէջ, քեզի համար, մեռելներու ոյժ անփանակ...

Հոգիիս մէջ, հրդեհ մ'ինչպէս, միլիոններու կարօտն է որ
Կը բորբոքի փառփոյ ի սես ո՛վ հայրենիք ծիրանաւոր,
Ո՛վ Հայաստան երգ ու երազ եւ փրկութեան մեր Տապանակ,
Սերունդներու հոգիներուն՝ բազմաստեղեան վառ Ա.Շանակ:

Ահա պատրաստ քու կոչումնիդ կ'ըսպասեմ ես բերկրապատար...
Պիտի բերեմ հուր անթեղուած քու սրբբազան բոցիդ անմար...
Վաղը կեանքս պիտի հոսի ու միանայ կեանքիդ եռուն,
Քրտինքնս ցող պիտի ըլլայ ու խառնուի քու ջրերուն...

Պիտի տաս ինձ դուն նոր երազ ու պայտարի ոյժ անըսպառ,
Պիտի շքործեմ, պիտի ապրիմ, պիտի շրջեմ քեզի՝ համար...
Ու թէ մեռնիմ քու ծոցիդ մէջ, քունըս պիտի ըլլայ անդորր,
Մօրը գըրկին՝ մանուկն ինչպէս կը քնանայ խաղաղ ու խոր.

Եւ Հըրագրանն՝ քրոջ մը պէս՝ պիտի երգէ ինձի օրօր...:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ

Ս.

Հայ ժողովուրդը միշտ բաժնուած մնացած է քաղաքակրթորէն իրարմէ բոլորովին տարբեր տիրապետութիւններու ներքեւ: Պահ մը մէկզի թողովոյ հայ զաղթականութիւնները, և նկատի առնելով ժժ. դարու կացութիւնը, կը տեսնենք որ Հայ ժողովուրդը թուրք, պարսիկ և առաւելաւ թաւեթուրքեանց մէջ բաժնուած և տարաբղանձ, չէ՛ կրցած համաձեռն դաստիարակութեամբ մը զարգանալ: Հայ ժողովուրդին այդ բաժանեալ վիճակը, տիրապետող կռուավարութիւններու քաղաքականութեան հետեւանքով, եղած է չէզոքացում, այնպէս որ միեւնոյն ժողովուրդին երեք բաժանումները չեն կրցած իրարու հետ կապուիլ: Այս վիճակին մէջ Հայաստաննայց Եկեղեցին, իբրև համազգային հաստատութիւն՝ եղած է զօգիչ և միաւորիչ կապ մը թէ հայկական երեք խոշոր բաժանումներու և թէ հայկական զաղթավայրերու համար:

Քաղաքական հարստահարութիւններու թափին տակ սակայն Հայոց կաթողիկոսները, Աբրահամայի Միքայէլէն սկսեալ (1545-1576) մինչև Ներսէս Ս. Աշտարակեցի (1843-1877), գաղանի և յայտնի կերպով հետապնդեցին Հայ ժողովուրդը տիրող հարստահարութենէն ազատագրելու ծրարքը, հնարաւոր բոլոր միջոցներով: Ասիակ զուտ քաղաքական պոքծ մըն էր և Հայաստանեայց Եկեղեցին էր որ կեցաւ այդ շարժումին ետեւը և յաճախ գլուխը, նոյնիսկ մեր պատմութեան մօտիկ օրերուն: Այս իրողութեան մէջ ևս Հայ Եկեղեցւոյ «ժողովրդական» նկարագիրը կը բացատրուի և կը շեշտուի:

Հոս տեղը չէ առնուլ ջննելու քաղաքական այդ շարժումին տրուած ուղղութիւնները և անոնց ապարդիւն վախճանը: Այս յօդուածներու նպատակին համար բաւական է մատնանիլ ընել Հայոց Եկեղեցւոյ գործը և գործակցութիւնը Հայ ժողովուր-

դի քաղաքական կեանքի շարժումներուն մէջ:

Եթէ այս իրողութեան քովը գնենք միւս կողմէն այն ներքին կոնշենքը և յաւելտ ամօթալի գէպերը, որոնք ինչպէս ըսինք նախընթաց էջերով, անդամանելի վէրքեր բացին Հայ ժողովուրդի ազգային և կրօնական կեանքի ամբողջութեանը վրայ կաթողիկ շարժման ընթացքին, գիւրին պիտի ըլլայ ըմբռնել կացութիւնը և Հայ Եկեղեցիին վիճակուած գերը:

Հայ կաթողիկ շարժումը ոչ քաղաքականապէս օգտակար եղաւ Հայ ժողովուրդին ոչ ալ հոգեպէս նոր զարգացում երևսեց, վաճաղի Հայը իր նկարագրով Հայ՝ յո՛ր Եկեղեցիին ալ պատկանի, իր միջավայրին մէջ:

Հայ կաթողիկութենէն յետոյ, ամբրիկացի միսիոնարներու ազդեցութեան ներքեւ յառաջ եկաւ Բողոքական շարժումը թուրքիոյ Հայոց մէջ: Այս շարժումն ալ կաթողիկ շարժումին նման տուրտ էջեր աւելցուց միայն մեր ազգային պատմութեան վրայ: Զորք այս շարժումները որոնք բարեկարգական միողութեանը սկիզբ առին մեր մէջ, մեծաւնջմասամբ անհատական էին, արդիւնք տեստական ու անձնական շահերու և ապահովութեանց: Այս բաժանումները սակայն ներքնապէս նկարագրուցին Հայ ժողովուրդը, ո՛չ միայն եկեղեցական կազմակերպութեան տեսակէտէն, քանի որ միացեալ ճակատ մը միշտ զօրաւոր պիտի ըլլար օճ է պարահարի և զբժարութեան հնչեղէպ, այլ և կաթողիկէ բողոքական գաստիարակութիւնը իր ոչ ազգայնական գիծերով, մինչև մեր օրերը, գրեթէ չէզոքացուց զիրենք, որուն արգիւնքը եղաւ Հայ ժողովուրդի ընկերային և քաղաքական կեանքին ու շահերուն մէջ տարբեր կարծիք, ընթացք և գործ, ինչպէս նաև կրօնական խնդիրներու մէջ անողոքելի յարանուանական պահպանողականութիւններ և թշնամութիւններ: Այսօր իսկ թէ կաթողիկներ և թէ բողոքականներ, ցիր և ցան եղած է Հայ ժողովուրդի բեկորներուն մէջ, յարանուանական նախապաշարութեանը եկամուտներ կը վնտոնն, յաճախ տկարամիտ և նանրահաւատ հայ պաշտօնեաներու ձեռքով:

Տակաւին առաւ թուրք և պարսիկ պա-

սերագլուխներու ընթացքին, Թուրքիոյ զօրագետներու և պարտիկ խաններու ճնշումներն ու հարստահարութիւնները, և բռնի եղած կրօնափոխութիւններն ու ծանր հարկերն ու տուրքերը Հայ տողովուրդը կը դնէին այնպիսի ողբերգական կացութիւններու տակ, որոնք էջերով չեն պատմուիր: Հակառակ ուրիշն այս վիճակներուն Հայ Եկեղեցին միշտ զօրաւիգ և ապաւնէ եղած է իր բզկտուած հօտին, յարմարելով տիրող պայմաններուն:

Օտմանեան տիրապետութեան ներքեւ սակայն, Հայութիւնը հետզհետէ կազմակերպուեցաւ և վերջապէս այդ կազմակերպութիւնը ազգային եղաւ Օսմանեան պետութեան կողմէ տրուած Սահմանադրութեան շնորհիւ: Իսկ անպիսի արեւմուտքի մէջ ալ Հայութիւնը արզնէ կազմակերպուած էր ԺԹ. գարաթ սկիզբը, երբ ուռն կայսրութիւնը տիրեց Կովկասը, վերջ տալով վրաց և պարսից իշխանութիւններուն, և էջմիածին, Հայոց Նուիրապետութեան Մայր Աթոռը, ապառեցաւ գերութիւնէն և օտաւեցաւ Ռուսիոյ կողմէն տրուած «Պօլօժնիէնով կամ Բարձրագոյն Կարգադրութիւն կոչուած կանոնադրութեամբ»:

Պօլօժնիէ. — Իբրև պատմական իրողութիւն ճիշդ է թէ Պօլօժնիէն մշակուեցաւ Ռուս կառավարութեան նախաձեռնութեամբ, սակայն միւս կողմէն Հայոց կաթողիկոսութեան կեդրոնը, Ս. էջմիածին, ուռն գործին տակ մտնիլէ վերջ, անհրաժեշտ նկատուած էր նման կարգադրութիւն մը: Դժբախտաբար, Կարբեցիի ապիկարութեան պատճառաւ, Մայր Աթոռ ներկայացուցիչ չունեցաւ Պօլօժնիէն պատրաստող յանձնախումբին մէջ, և գործը մնաց գրեթէ ծտաբազկներու ձեռքը, որոնք ուղղակի և հարազատ աղբիւրներէ չկրցանքողել իրենց հիմնական տեղեկութիւնները, և ասիկա ժամանակին տեղի առաւ գիտողութիւններու եւ դժգոհութեանց: Թէեւ պէտք է ընդունել թէ ճիշդ չէին այն գրգռողութիւնները, ըստ որոնց Պօլօժնիէն Հայաստանայց Եկեղեցւոյ իրաւունքներն ու աստուծոթիւնները խափանած ըլլայ: Պօլօժնիէի մէջ նորութիւնը սա է որ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընտրութեան մէջ վերջին խօսքը վերապահուած է վեհապետի — Ցարի — կամքին: Այս պարագան շատ

ծանր կուգար մեր հին ազգաւէրներուն, որոնք մոռցած էին կ'երեւի 1441էն ի վեր էջմիածին կաթողիկոսական Աթոռ բարձրանալու կերպին ու միջոցները: Ընդհանրապէս Պօլօժնիէն վերջ առաւ հին գեղածուռներուն, իրաւունք առաւ բոլոր հայութեան, Ռուսաստանէն ներս թէ դուրս, էջմիածին հաւաքուի իրենց ներկայացուցիչներով և ընտրել երկու հոգի իբր թեկնածուներ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան, և ներկայացնել պետութեան որ անոնցմէ մին վաւերացնէ:

Ուրիշ նորութիւն մը, որ, Պօլօժնիէով Ռուսիոյ Հայութիւնը կը բաժնուր վեց անշնորհապատ թեմերուն և անոնց առաջնորդներու վաւերացումն ալ կ'ենթարկուէր պետութեան հաւանութեան և հաստատութեան: Այսպէս կամ այնպէս պետութիւնը Պօլօժնիէով որոշ չափով կը միջամտէր Հայաստանեայց Եկեղեցւոյ քարական գործերուն, որուն շօշափելի փաստն էր մանաւանդ Պրակաւորի մը գոյութիւնը էջմիածինի մէջ, որ կը ներկայացնէր Ռուս պետութիւնն ու Ռուս վեհապետը Արեւոյի նխտեսուն:

Միւս կողմէն սակայն եթէ Հայաստանեայց Եկեղեցին այսպէս ինքն իր մէջ տաժապետուած էր Պօլօժնիէով Ռուսիոյ մէջ, մեր երկու կաթողիկոսները, Սերիմեան եւ Գէորգ Ե., խառնուեցան զուտ քաղաքական գործերու՝ Ռուսաստանէն դուրս:

Թէ՛ Սերիմեանի և թէ՛ Գէորգ Ե. ի ազգային քաղաքական գործերու այդ ձեւով միջամտութիւնը ուղղակի Հայ տողովուրդի կամքին արտայայտութիւնն էր, և երկու կաթողիկոսներուն ալ բռնած զիրքը ազգային—քաղաքական այս խնդիրներուն մէջ, մեր կաթողիկոսներուն սկիզբէն ի վեր այսպիսի պարագաներու մէջ բռնած զիրքէն տարբեր չէր: Հայ տողովուրդի բարեքին ու բարօրութեան Նուիրեալ ջանք մը, գործունէութիւն մը, և ոչ թէ կղերապետութիւն մը ստեղծելու ձգտում և կամ նոյնիսկ ուղղակի Հայաստանեայց Եկեղեցւոյ համար արտաքին շահեր պահպանելու այխատանք մը, ինչպէս ոմանք աղիրաբար կը սիրեն՝ մտածել և ի հարկին արտայայտելի:

Ազգային Սահմանադրութիւն. — Մեր Ազգային Սահմանադրութիւնը արդիւնք է

Թիւրքիոյ ներքին բարեկարգութեանց հետ կապ ունեցող ձեռնարկի մը:

1856ին հրատարակուեցաւ Խաթթի Հիւմայուն հիւշուած բարեկարգութեանց հրովարտակը: Այս հրովարտակին պահանջներէն մին էր որ ոչ-իսլամ ժողովուրդներէն ամէն մէկը իրենց վայելած առանձնաճոճ հոլիքներն ու արժուութիւնները որոշեալ պայմանաժամի մը մէջ պիտի քննէին եւ յաճանալի բերուածներուն և քաղաքակրթութեան արդեանցն ու գիտութեանց պահանջած բարեկարգութիւնները խորրդակցաբար պիտի որոշէին և պիտի ներկայացնէին Բարձրագոյն Դրան. կառավարութիւնը պիտի հաստատէր զայն և պիտի վաւերացնէր, որպէսզի չճշգեւորական զլիսոց շնորհուած իշխանութիւնն ու ձեռնահասութիւնը իւրաքանչիւր հասարակութեան պակտովուած վիճակին ու նոր դիրքին հետ համաձայնութեան մէջ գրուի: Մեր ազգային Սահմանադրութիւնն ալ այս կերպով մշակուեցաւ, և իր վերջնական ձեւը առաւ մեզի ծանօթ կանոնադրութեամբ:

Պատրիարքը թէ է պետութեան կողմէն ազգին գլուխ հռչակուած էր, բայց անոր հեղինակութիւնը կը հակակշռուէր Գրեմական և Քաղաքական ժողովներով, մին 14 անձերէ և միւսը 20 անդամներէ բաղկացած: Իսկ Ընդհ. Ժողովը, որ կ'ընտրէր պատրիարքը և Կրօնական ու Քաղաքական ժողովները և կը հսկէր անոնց գործունէութեանց, իրեն ազգային վերին իշխանութիւն, կը բաղկանար 140 անդամներէ որոնց 20ը եկեղեցական էին միայն, իսկ 40ը էր. Պոլսէն ընտրուող, 80ը՝ գաւառներէն: Ազգային Սահմանադրութիւնը կը բաղկանայ 99 յօդուածներէ և չունի յօդուած մը որ արգարացնէ քաղաքական գործի մը խառնուելու տրարքը: Հակառակ ասոր սակայն ճըրմեանի և Վարժապետեանի պատրիարքութիւնները զուտ ազգային քաղաքական խնդիրներով եղական եղանակով Թիւրքիոյ Հայոց պատրիարքութեան մարդը

պատմութեանը մէջ, և անկէ յետոյ ազգային պատրիարքը գրեթէ Թիւրքիոյ Հայոց հարստահարութեան խնդիրներով զբաղեցաւ: Ստորջ է որ ասոնք քաղաքական խնդիրներ էին, բայց նոյն ատեն մաս կը կազմէին նոյնինքն Թիւրքիոյ ներքին բարեկարգութեան խնդրին. բարեկարգութիւն մը, զոր թիւրք կառավարութիւնը յանձն առած էր հանդէպ հայոց:

Ինչպէս կը հետեւի Պօլոսեմիտով և Ազգային Սահմանադրութեամբ, որոնց առաջինով պաշտօնապէս կարգուկանոնի տակ առնուած է Հայաստանեայց Եկեղեցւոյ հոգեւոր վերին իշխանութեան իրաւասութիւնները Թուաստանի մէջ, իսկ երկրորդով՝ Թիւրքիոյ Հայոց պատրիարքութեան գործերուն կանոնաւորումը, ցոյց կուտան թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ վարչութիւնը, մանաւանդ Թիւրքիոյ մէջ՝ աւելի աշխարհականներու ձեռքն է, իսկ Ռուսիոյ մէջ պետական հակակշիռի ենթակայ: Այս պարագան շատ բնական է իր տիրուած գրադարձութիւնները պիտի ունենար ժԹ. դարու մեր ընկերային կազմակերպութեան և զարթօնքի շարժումներուն մէջ մանաւանդ: Նեւսահեմ ղպրոցին, Գեորգեմ ճեմարանին մինչեւ Կ. Պոլսոյ եւ Թիւրքիոյ գլխաւոր կեդրոններու մէջ սկիզբ առած մեր բոլոր բարձրագոյն վարժարանները եթէ չունեցան հակա-կրօնական ուղղութիւն, միւս կողմէն այդ կրթարաններու մէջ պատրաստուած անձերը մեծաւ մասամբ հետու զգացին ինքզինքին Հայ Եկեղեցիէն, և յեղափոխական շարժումներու ծածուկ փրփականտին մէջ, տակաւ հակակրօնք պիտի զգային ինչպէս Հայ Եկեղեցւոյ այնպէս ալ հայ անցեալին նկատմամբ:

Թէ Եկեղեցին իրեւ ինքնուրոյն հաստատութիւն և հակազգեցիչ ուժ, որքան կրցաւ հաւատարիմ ձեռք ինքզինքին՝ ատկա ինքնին հարց մըն է ԿՂՕրէն վերլուծելի:

Գ Ր Ա Վ Ա Ն

Ե Ր Բ Ե Մ Ն . . .

• •

Ազատած ենք վերջապէս մատին կարկինէն:

Մենք մեզի:

Տղաք, ժառանգաւորներ, կը վազվզեն, անյազուրդ, մշտակայտառ ընկալչութեամբը իրենց պորման, ժանգազերձ զգայաբանքներուն:

Ոմանք, սահայն, յանկարծական թափով մը, կը մերկանան իրենց ազու թարմ անփութութենէն երբ, լատինական շքեզ տաճարը ետեւ ձգելէ վերջ, կ'ուզուին աւերակին, որ հայկական վաղնջաւոր եկեղեցիի մը կամիքը կը հանէ անոնց հողիին ու մարմինին աչքերուն:

Մասնց որ զգան տակաւ, անոնց զէմքին խառազ արամութիւնը կը փոխուի ծանր բեկումի, մինչ չմատուցելու ճիգ մը տպաւորուելու լրջութիւն մը կը կեցնէ անոնց եռանդը: Ճիշդ է որ, իրենց ցեղին ողբերգութիւնը, նստասիւս պատմաւանի մը նման, պիտի հետեւի իրենց ուր որ ըլլան: Ու պիտի չնմանին իրենց տարեկիցներուն, ուրիշ ազգերէ: Բոլորն ալ, մեր ժողովուրդին խոնարհազոյն խաւերէն, անոր զժրսխարայաց հաստատ ալ տուրքերուն մասնատուփերը իբրեւ, կը խոնարհեն իրենց նայուածքը, վախճանով խառովել պագերուն սազը ու կը փսփսան: Ու անոնք ինծի վը թառին յաւզիչ խելեակներ, դարէ ի զար Պառուտուած բայց միշտ ալ կարանուած երազին որուն սրտառուչ գեղեցիկութիւնը որքան մեծութիւնը Պաղեստին աշցելող մը պիտի զգայ աւելի հետաւթեամբ: Կ'աղօթեն թէ սհանջ կուտան արիւնտոզ զժոխքին որ իրենց հողիներուն մէջ կը յառնէ սա պատերուն լուռ վկայութենէն: Իրենց տարիքին, առանց աւերակի մը մէջ ծուկի դալու ձու կրեր եմ այդ զժոխքը իմ հողիս մէջ, ամէն անգամ, երբ թըշ նամիին զնդակին տակ ինչպէս մեր մէկ զոհը գտեր եմ աչքերը բաց, պատգամի մը պէս, իր արիւնին մութ ծիրանին հազած երկնցեր:

Ան ալ լուռ վկան՝ չըսուելիք բաներու: Կ'ըսին թէ տրուում է հայ գրականութիւնը: Ի՛նչ կ'ուզէին որ պատմէին մեր տղաքը: Ու, մի ժողովուրդ որ մեծերուն տառապանքը, կեանքին կոտորուած իվերջոյ ոճի մը կը յանգի: Պարմանները, իրենց զգայաբանքներուն նորութեամբը մեծերէն շատ աւելի խոր կ'առնեն սահայն անիրաւութիւնը սա աշխարհին: Ու այս անհամեմատութիւնն է որ աւելի յուզիչ կ'ընէ տղոց արցունքը:

Չեն լար: Տեսայ որ ոմանք կ'աղօթէին: Ուրիշներ, իրենց զուտ ասփերուն յանձնած, կը նային իրենց ներքը, թրեւս վերջատին հոգեհաննելու համար կարաւանք իրենց նախնիքներուն որոնք աշխարհ մը արգելք ընդդոտնելով հեռաւոր հիւսիսներէն հոս են Բազում, Քրիտոսոսի երկիրը ու ալ չեն գործեր: Դարեր առաջ սա ժողատպաւտերուն վրայ թերեւս կը կանգնէր տաճար մը, նման այն հազարներուն որոնք հայրենի ծմակներուն, զոչտրիկ շուքերուն ու անապակ աղբիւրներուն մշտապաշտօն ըզձաւորութիւնը «կը վերադառնին», հիմա կործանած կամ թանգարանի վերածուած: Դարեր առաջ, սա քաղցրաձայն տղուն նստած քարին տեղը, ուրիշներ անոնք ալ տղայ, Քարորին «եւելանանոյ» կատարէին իրենց շարականները կը մը ինչիս զէպի զահոյքը Ամենակալին ու երկինքի պարտէզներուն մէջ, մարմնաւորէն ալ ազատագրուած իրենց նախնիքը կարաւանը կ'ողողէին քաղցրութեամբ ու սխրանքով:

Տղոցը քովն է անոնց առաջնորդը, որուն վեզարը սեւ պայծառութեամբ մը կը շողայ բարկացած արեւին տակ: Ան ալ տրուում է, թրեւս այցուելով ստուերէն կին վարդապատերուն որոնք սա խորանին վրայ — սեղանաքար կանգուն է հիմա — իրենց հեռու ժողովուրդին «մեղաց քառութեան» եւ «հոգեոց փրկութեան» համար, ամենօրեայ Սուրբ Պատարազ կը մատուցանէին: Ինչպէս կ'ընեն արդէն աւազ սըրբաւարներու մէջ իրենց յալորդները:

Ձեռքին մանրազդիւր աւետարանը կը թուի զողալ, մինչ խաժ իր աչքերը չեն ուզեր նայիլ: Լո՛վ մը կ'անցնի թեթեւ մը շարժելով «բոց առած», խարտաշ մորուքը: Լուռ պաշտամունք: Որով վերջ տղաք կը բոլորին զինքը: Կը խօսի կամաց, ու կը բացատրէ:

• • •

Արեւը ալ պայծառ է մեր վրայ:

Ամպի երկու կտոր վար կ'իջնեն, ու անոնք ձեւը ունին պատմունանուած մարմիններու:

Թեթեւոցը, զովագին կովը քիչիկ մը փարատած է զաշտէն վեր հրուած ճնշումը փոշեխառն լայսին: Ու Այլակերպութեան լեռը կը շարունակէ խտասնալ, տրտմիլ:

Բացատէ մը, գորշ ու տժգոյն տանիքը յունական վանքին, որ զագաթէն վանուած, զտախթափ նայոյ խորշով մը ստիպուած է գոհանալ:

Հերմանները վերածուած են հասարակ հողակոյտներու:

Գալիլիոյ ծովէն երեւցածը միշտ նոյն կտորը եղջերածէ ապակիի:

Ու մեր ռոքերու՝ դաշտը փոշեխառն, ուսէ նետուած վարշամակ:

... Շուք կը փնտռեմ:

Աղտոտ է: Կակառակ իր հոծութեան, ինչ որ շէնքերը կուտան:

Հոս ու հոն ծառեր, — միշտ փորձ սակայն — որոնց կաշուէ ճիւղերէն գետին ինկած գեղնորակ սեւը տաք է տարօրէն: Ըսես արեւէն գոյնը միայն կ'առնեն, կրակը աւելի հեշտութեամբ կործակու մեր գլխուն: Առանձնանալու խուլ, խոր ստիպում մը:

Կը քաշուիմ պարպուած աւերակը գէպի:

Մեղմ են իմ քայլերը:

Ու մե՛ղմ՝ անոնց անձայն արձագանգն ալ պատմութիւնն ի վար, դարերն ի վար՝ ինծի հետ են իմ պապերը:

Ինծի հետ՝ Գալիլիացի ձկնորսները, որոնք քտնի մը հազար տարի առաջ, նման ցորեկի մը, շուք փնտռեցին սա տեղերուն ու չգտան: Կը հարցնեմ ալ

— Ինչո՞վ շինէիք պիտի ձեր տաղաւարները, անտաղարթ ու տեղին վրայ:

Ու կը բուսնին, նոյն ափսէն՝ լճափը: սէզները, վարդապետը ու հազարներուն ամբոյր:

Կը քայլեմ սակայն է

• • •

Մինակ, քորորովին, իմ պապերուս արեւակին մէջ:

Արեւը ծանր սուգ է հիմա, ինչպէս գեղին պատանք ու խզող տաքութիւն, պատերն ի վար հսկայ եկեղեցիին: Ինչպէս թրթռագին, անապակ շղարշ մեր մատուռին սուկորներուն: Ու կը հեծայ սսկեգոյն իր ցաւը, կեցնելով զիս իմ աչքերուս կարկինին խորը:

Գրեթէ ծնրադիր, խորանին առջեւ, բայց չկտորելով ծուռկերս որոնց մտցեր եմ տեղը: Գորշ կուսիթէն որ սեղանն է հոս, բաներ մը կը շողան: Թունց ըլլալու մէջ ինծի կուգայ զգալ կանչը դժբախտ, այդ տեղանին, անտար իր սպասուածէն թելագրուած, նման մէկուս որուն ըլլար բռնուած լեզուն բայց աչքերը բառ ցտարել ուզէին: ու չկրնային: Տարօրէն ճիւղ է մեր ժողովուրդը երբ քարերն ալ բառի կը հանէ:

Ճերմակ փոռց մը, մանր խաշեր, քաշի մը աման ծաղիկ, երկու տաք մոմ ու սկիհ մը քառ պիտի դային որպէսզի սա քարերը ելլէին, թօթուելով, իրենց իս ծանր գեղին պատանքներէն, քերէին իւրարու իրենց տակերները սա փառմէին գոհարատուսիի մը պէս գողտրիկ ձկնեցին սր որ մը փառած ըլլալու էր հոտ իր կաթողիկէէս վատտե եմ թէ խաժաշուի վարպետը պիտի չուզէր աւելին: Տղաքը առջին ձգած, պիտի փութար արուր խորհուրդին

Ա. Երեւանի խորին, անհատ անսկիզբն:

Ո՞րք է որ կ'երգէ: Կառ է ջորս գիտալ Մալլեցին վայնին կատարը կատարը ու արարին ու

Մ'ալհա մը, ուղտանքներու պէս փայտալուծ իր քշտակները կը վտան արեւէն սա կը նայիս

Նստեալ եմ: Թոյր քան մը կ'անցնի զըզ բուխէս դէպի հող, պատարուս նամբող:

Ձախտախտած օրուի մը պալաքը, գարիչ մանակի պէս, փր շուքովը կը պատուարէ քլուխալ: Այդ նիհար գովութիւնը պատմապէս է որ հասկնամ: Նիւնոսէ դրկուած մարգարս բէին արուր: Կորցող պղծներէն, որուն ցաւը անբացատրելի էր ինծի: Իմ թղոյ օրերուս, երբ պղծները շարժարած պատկուտ, կ'այցուէի ծովագուլ մարգարէին: Եւս

բուսականէն ր գլխիկը դրած այդ խեղճ հո-
վանարներուն պատասպարանքին, յիմարի
պէս ւ կրնալով սօսի մը, կաղնի մը, առ
նուազն ձիթենի մը կոթողել, ուզած ջու-
րի կուշտին, որպէսզի փռէր իր մարմինը
անոնց իւղոստ, քեր ստուգներունը

Ձեռքերս կը կապին ճակատս:
Պատէն անդին, դուրսի մեծ ճամբուն
վրայ տղաք կուզան ու կ'երթանն...»

«Լերիմ գնմնայն, այսօր ցնձացեմ
Ընդ մեծապայծառ փառսքն Սեպուհոյ
Կերգացնց լերիմն...»

Ձայն արտաբերող տղուն շրթները կը
կասկածի՞ն թէ ամբողջ պատմութիւն մը
կը թափեն վրաս: Ամբողջ աշխարհ մը կը
ճարտարապետեն, այնքան արագ ու կա-
տարեալ, որքան կ'ըլլան մեր երազներուն
մէջ, բաց թէ բոց աչքով:

Երբեք բռնակը ունին այդ ուժը:

« * »

Բաց թէ քոց քն աչքերն, չեմ կրնար
ճշդել:

Դրտեմ միայն թէ Այլակերպութեան
լերան վրայ, արեւին տակ սպասումէն
տրտնջող ձկնորսներուն հետ դադրած եմ
խօսելէ: Իրենց վարդապետին վրայ միամիտ
զմայլուումէն դուրս քիչ բան ունին ինծի
պատմելու: Տարտածօրէն կը զգամ թէ
դեռ չեն լեցուած այն Ոգիով որ իրենց
խեղճուկ անձնուորութիւնները պիտի հան-
դերձէր ապագայ իրենց ապշեցուցիչ գե-
րին: Ամպ կայ անշոշառ, ու նման՝ Մար-
կոսեան Քրիստոնիականին մէջ ինծի տըր-
ւած պատկերին, ուրիշ պիտի արձակուի
Իորայէլին յոյգ մեծ մարդարէները: Պէտք
է աւելցնեմ որ հոս, այսինքն Պաշետոյնի
մէջ, անունները քիչ անգամ իրաւ են:
Ատոր համար էր որ մարդ Նարբախն մօ-
տէն անցած պահուն չի կրնար տեսնել զե-
րեզման փնտառող մեծ հովիւը, զոր Վին-
ելի քերթուածը կը յօրինէ... Թուզթի
վրայ: Ու ատոր համար զօրաւոր է իմ
մէջ ըզձանքը, ասնկ քիչիկ մը հեռուէն
տեսնելու Թաղաւարութեանց հզօր մարդա-
րէն, հրիզէն իր կառքը քշելով գէպի սա

հողակոշտը զօր այնքան միամիտ կար-
տութեամբ մը Թաղոր կ'անուանեն, ու
թափելու իր անէծքները նոյն մարդոց
զլխուն որոնց մէկ մազն իսկ չէ փոխուած,
այսքան հազար տարի է հաս:

Վարդապետը:

— Ան ալ չի կայ: Բայց վայրը լեցուն
է անոր բացակայութեամբը: Ու հեղ մըն
ալ կը շինուի իմ մէջ Այլակերպութեան
հրաշքը, հակառակ իմ կամքիս: Ձկնորս-
ներէն ան որ խոշոր կզակ ունի, պատըռ-
տուած շրթունք ու շատ ծերունի հայր մը
թերեւս հոգեւարք ալ — ճիշդ ինչպէս էր
պարագան Նիկիոյ լիճին, ձկնորս Սիմոնին
համար, զօր արգար ալ կը կոչէինք, ձուկ
— խաւածը — բաշխելու իր խղճմտու-
թիւնը վարձատրելով —, ինծի կուգայ թէ
բարձրացած է քարի մը խեփորին ու ձեռ-
քը աչքերուն հովանի ըրած, կը քննէ հո-
րիզոնը, ըճակին ուղղութեամբ, բերնէն
կէս կախ հրամանը լուսկանները ջուր նե-
տելու:

Ներկային ու անցելոյն սա իրերա-
խառնումը կը սեւէ քիչ մըն ալ, մինչեւ
որ յաղթուին երկուքն ալ ուրիշ բանի մը
որ ոչ հրեաներուն պատմութիւնն է, ոչ
ալ կրտսէին խաւած սա թշուառ սարը: Ա-
ւելի հեռու: Ու աւելի բարձր:

... Խաղաղ, ոսկեջուր ըյոյ մը որ
վերածած է տեղը ուր ծնրազրեր եմ,
դարտափի մը: Անկէ վեր, լեռը կը
դիզուի, յատակէն կանանչ, հետզհետէ
մաքրափայլ, ըլլալու համար անհուն կա-
նանչութիւն մը որ ճերմակ գրակ ըլլալ
գրած: Ծիրլեր, ծառերէ, քարերէ, ա-
նոճք ալ ոսկեզոյն, մերթ ալ մութ ճեր-
մակ որոնք այդ հսկայութիւնը կանանչին
ձեւաւորէին, ոճի տանէին... Խոտ է
գետինը, մազի պէս բարակ խաւարձ
հայրենի լեռներուն: Անկէ վար, խոնարհ
հումը բլուրին, բոլոր բլուրներուն, մեզմ
անկուժով, հետզհետէ պարզուելու նա-
մաթ, կազմելով դաշտագետնային տարա-
ծութիւն մը, խարտեալ ու գմբախ, ուր
տրտերը յամպարեայ քառակուսիներու կը
նմանին, երանգներու անուն պէսպիսու-
թեամբ մը, կախարդական կտաւի մը վը-
րայ բանուած: . . . Հայոց աշխարհը: Ու
անոր մէջտեղէն գոց կրպայտ երիգ մը,
հարիւրաւոր ոլորքներով որոնց իւրաքան-

չիւրին կիսազեղին՝ հանգույցը մեր գեղե-
րուն, բոլորն աչ հովանոցին տակ հսկայա-
կան սասններուն, մինչ զճիտ լոյս մը ա-
նոնց տերեւներուն աստղերը կը վտռէ ու
կը մարէ փոխնիփոխ: Հայրենի գետի ու-
փունքին մարդեր որոնց համբանք չի կայ:

«Որպէս զուլազ առ. տփն ծովու»:

Քաղազ, զոհ, չուրջ, բարի դէմքեր,
այդ մարդերը, ինծի նման ու աննման:
Անոնք կը նային մեր տրտմութեամբը,
բայց չունին մեր ողբերգութիւնը: Մտանք
ձիերու վրայ, աղիզները ուսըպանութիւն,
խորտա ու անհամբոյր, ամբոխին վրայ ի-
րենց նայուածքը պտտնելով, նման ամէն
գարեբու իշխանաւորներուն: Ուրիշնիր ու-
րոնք լարիք են վրանները ու անոնց մուշ-
քին իրենց սպասուած կ'ընեն անանուն
օրհնութեան զօր զգաստութեանց Ոսկի
Մայրը պիտի քերէ վերերէն, լեռան սիր-
տէն հանելով կախարդական բաժակը մար-
դերու երջանկութեան, որ սարին հեղ մը,
Նաւասարգի առտուն կը պատուէ անհուն
կուրծքը լեռներու լեբան ու կը բաշխուի
ամենուն: . . . Մերեր, փարթամ մօրուք-
ներով, առանց գաւազանի, քիչ մը թխա-
ցած ու թեփոտ իրենց մարթը շփշփելով
կուշտ մարդոց հանդարտութեամբ, և ու-
րոնց հակոխի տակ մահը հասուցած խա-
րան մը ինչպէս, կը բարսխէ յոտակ շի-
ջուժով: Կիներ, պարզ, միպտագին: Ա-
նու: Տարօրէն բաց մորթերով ուր բաշն
ու ոսկին անիմանալի գաշնաւորուժով մը
հիւսուած ըլլային զանդաղ ձիւնին ու
զեղձի գալուկին: Զաւակներու ողկոյզի
մը մէջ, բոլորն աչ փիթինազարդ սարա-
լանջային ծաղիկներու քնքշութեամբը:
Ու պարմաններ օրոնց օսթէ ու յամպարէ
մկանները կը համբուրուին կանանչէն ու
փրփուրէն: Ու պարմանուկիներ, վարդե-
րով պտակուոր, բենիզեայ երազի նման,
որոնք կը պտտին, կը խօտին, կը խնդան,
չուր կը նետեն աղոց աչքերուն, մարելու
համար ասոնց կրակը ու չեն վախնար: . . .
Ու հարսներ, ոսկիներու շարոցին մէջէն
կրկնապէս ոսկիացած:

Ու հազարներ, այսպէս: Զգաստու-
թեանց Մայրը, որ ձգած իր տանարին
գահոյքը, ելեր է պտոյտի դաւկներուն
մէջ, աշխարհախուժ սա հանդէսին:

Գետեմ որ Նաւասարգի առուօտն է:
Ու կը տեսնեմ բանակը վրաններուն, կո-
կան կոկան, չուրի երկու եզրերը շուշանոզ:
Մութերը կը շինեն իրենց սրնները: Ու
զին ու բամբուլ: Ու փոզ ու թ'ուրուկ: Ու
անպատուժ քաղցրութիւն՝ սիրտերը մի-
սերուն ներքեւ: Ու ազաւեր: Ու տատարակ:
Ու գետին մէջ ծաղկազ մարմինները մեր ե-
րիտասարգութեան . . . :

Ու Ոսկիամայր Աստուածունին իր ու-
սերէն թափ կուտայ սրբազան թռչուննե-
րուն, մինչ իր ձեռքէն բաժակը իր անե-
րիւնք բարիքը կը գեղու, անհատուժ
ճառագայթուժով, զէպի բոլոր անկուննե-
րը հայոց աշխարհին . . . :

Տղայ մը կը զպի ուսիս:
Վեր կ'առնեմ պուրիս: Տեսիլքը թռած
է: Շրջաժայրը, բարկ լոյսին մէջ, ինքն
իր վրայ կը խանձի: Օրը յառաջացած է
ու աւազը պատերուն երեսէն կը շողայ:

Կ'իլլեմ ոտքի:
Ամբողջ Թարորը թշուառ տրտմութիւն
է աչքիս:

Պիտի իջնենք:
Որքան պիտի ուզէի որ Աստուածոր-
դին իր փառքին համար եղած ըլլար քիչ
մը աւելի բժանդի որ աւտարած իրեն
վայլու գագաթ մը, նման անոր զօր քիչ
տառջ աչքիս առջև բռնած էր իմ տեսիլ-
քը:

Թարճր ու Հերժոն:
— Արագած ու Արարատ:
Ու շրթներս կը զոցուին

«Ո՛ր օտար ինձ զծուխ ծխանի
Աւ զուլաւօտն Նաւասարգի»:

Երբեք զարբերով կը մտածեն մարդիկ,
վայրկեանով ըսելու համար այդ մտածու-
մը:

Թ. ՕՇԱԿԱՆ

(ՎԵՐՋ)



ՊԵՏՐՎԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ԱՆԱՒԱՐՁԱ

Անաւարզայի բերդը երկու շատ որոշ շրջաններ կը յատկանշէ: Այսպէս բիւզանդական շրջանի շինութիւններ են լեբան արեւմտեան կողմը բարձրացած Հէնքերն ու կիսաբուրակ և ուսուցիկ քարերով հիւսուած աշտարակները:

Բերդին մնացած մասերը կը մնան ձեռակերպ մեր Ռուբինեան իշխաններուն: Աշտարակներն ու պարիսպները բարձրագիւր են, ամրակառոյց և լայնահորատ: Ինչպէս այդ դարու զինուորական բուլու կարեւոր շէնքերը, Անաւարդայի բերդն ալ պաշտպանուած էր կրկին պարիսպներով, մէկը ներքին և միւսը արտաքին: Ծարտարապետները բերդին շրջապատի պարիսպներուն շինութեան ձեռ յարմարեցուցած են ձեկն և անկարթութեանը ժառոյն՝ որուն վրայ պիտի բարձրանար բերդը: Ատիկա ընդհանուր երևոյթ մըն է բուլու հին բերդերուն համար ու մենք նոյն ձևով կառուցուած տեսանք Հայէպի Պաղրասի(*): Համար և դեռ նման բազմաթիւ ալ բերդաքաղաքներ, իւր այս է պատճառը՝ որ Պաղրասի բերդի նման Անաւարդայի բերդին պարիսպներու շրջապիւր բոլորովին անկանոն է, յարմարեցուած ըլլալով ժայռի բնական ձեւին: Արտաքին շրջապատին մէջ կը գտնուի երեք անհանով փոքրիկ մատուռ մը՝ որուն անկունաւոր քանիքը տակաւին մասամբ կը մնայ, ինչ ձևով որ 1852ին տեսած էր վիքտոր Հանկուա ու 1936ին նոյնը տեսաւ Էրիք Քլինկ: Իսկ բերդին ներքին պարիսպը անմատչելի է. հո՛ս է քառակուսի մեծազիւր աշտարակը, շատ լաւ պահպանուած զինակոչ, որուն հարաւային կողմի վրայ կը կարդացուի 1188ին գրուած և սակայն բաւական խաթարուած արձանագրութիւն մը՝ ուր իւր տեղւոյ անուններ կը յիշուին

ձեռնիս, Սմբատ պատմիչի կողմէ հաւանաբար յիշուած ձաճնի բերդը, Առանց կամ Ասամոսան բերդը՝ յիշուած վիլպրանդի կողմէ, և զոր Լեւոն Բ. իր թագաւորութեան մէջ հաստատուած Տիւտոնեան կարգի ասպետներուն բնակութեան համար տուած էր: Աշտարակին (donjon) և առաջին պարիսպին հետ շարժական համարըով (pont-levis) մը միացած Հէնքերը կը ծառայէին Ռուբինեան իշխաններու իր բնակարան, որոնց պահպանողները Անաւարդայի ամբողջաւ ժայռերու կատարէն ասպարզ կը կարգային յոյն և իսլամ առպատակ թըշնամիներուն, հրք ասոնք շատ անգամներ կը փորձէին բերդը պաշարել: Անաւարդա հողմէական արքունի ճամբով մը միացած էր Մարուեստիոյ(**):

«Տարսունէն երկու օրուն ճամբայ հեռու, կը գրէ Լանման Էրնոսը, կը գտնուին հայ հին քաղաքին՝ Անաւարդայի աւերակները: Փի. դարուն արաբացի աշխարհագիրն Իորիսի՝ Անաւարդայի շրջակայքը կը համեմատէր Դամասկոսի՝ շրջակայքին հետ: Հարկ է որ այն ժամանակ քաղաքն իւր շքեղ շինութիւններովը մեծապոք իրեւար: Դաշտագետնին վրայ հսկայական ժայռալեռ մը կը բարձրանայ որուն երեք կողմերն ալ միայն զառիթափ դժուարամատոյց ճամբով մը մատչելի է: Այս կողմն են Թորոս Ա.ի շինած արքունի դղեակին ակերակները՝ Աւերակներու ներքին շրջափակին մէջն է դղեակին մատուռը՝ որուն պատերուն ներքին կողմերը զարդարուած են անարատ պահպանուած որմանկարներով և ուրիշ նկարներով: Իսկ դանդուր վրայ տակուին ընթանալի կը մնան այլևայլ արձանագրութիւնները(**):

Արաբական արշաւանքի և ասոր յաջորդող տիրապետութեան ժամանակ այս պարիսպը նորոգուեցաւ, ինչպէս Հայէպի բերդն ու պարիսպները ու արաբներէն արձանագրութիւններ գրուեցան մուտքի դրան վերեւ, կարգական մատիւներու, վանդակներու, անօթներու և բոյսերու ձեւ տակ:

Գ. — Յաղթական կամարը. — Քաղաքի դուռներէն մէկուն վրայ կը բարձրա-

(*) Արտ. Արեւիկայ.՝ Պաղրասի բերդը, 1937, Հայէպ:

(*) Victor Langlois՝ առջ. էջ 438.
(**) Lahmann Ernst: Հանդես Ամսորեայ՝ 1901, էջ 307:

նայ յազթական գեղեցիկ կամար մը, բազկացած մեծադիր կամարակապէ (arcade) մը և կողմնակի երկու գուռներէ: Ճարտարապետը յաթկական կամարին ետեւի կողին վրայ պարզ պատով մը հիւսուած երկու ուրիշ դուռներ ալ ձգած է և Կորնթական ոտով խոյակաբարձ կրանիզեայ գեղեցիկաշէն սիւներ կը զարգարէին այս հոյակապ կամարին արտաքին ճակատը, ու երկշարք սիւնները հաստատուած էին ցած պատուանդաններու վրայ: Հոս դիտելի է որ կամարին դուրս ելած վերի մասը կը շփոթուի մեծ կամարին քովթարին (architrave) հետ ու այս իբր եզակի երեւոյթ մը՝ հնագոյն ճարտարապետութեան կիրարկումին մէջ: Բացի Կորնիդեայ սիւներէն, յազթական կամարի շինութեան մէջ գործածուած են երկու շինուածանիւթեր. այսպէս՝ մինչ կոտմարը շինուած է կապուղ քարէ, կամարակալ մոյթերն ու թակազաղները շինուած են կարծր կրաքարէ: Այս յազթական կամարին վրայ բարձրացած են քառակուսի երկու մեծ աշտարակներ՝ որոնք իբր նախախուժ գործածուած են քաղաքին նախապէս աւերուած շէնքերուն քարերը(*):

Ծ. — Քաղաքին ջրմուղները. — Հազիւ լրացած եղէգներու պուրակը, կը սկսին երեւիլ քանի մը քմ. երկարութեամբ և երկշարք ագուգակները կամ ջրմուղները (aqueduct) որոնք քաղաքին մերձակա լեռներու երկու տարբեր կէտերէն մեկնելով քաղաքին աւերակներու մէկ կէտին վրայ իրարու կը միանան անկիւն մը կազմելով: Բարձր սիւնաշարքի մը վրայ կառուցուած այս հոյակապ ջրմուղները մինչև երկու մղոն հեռաւորութեամբ կ'երկարին՝ Վ. Լանկուա 1852ին տեսաւ այս ջրմուղները: որ զամյելի շինութիւններ էին և արժանի ուղեւորներու հիացման ու զարմացմանը առարկայ դառնալու. ու արգարեւ մ'ախ աստիճան քարմանահրչ գործ՝ որ առաջին քրիստոնեաները անմասն զլուսագործոցներ կը նկատէին զանոնք, մինչդեռ աւելորդ է ըսել՝ որ Անաւարդայի սոյն ջրմուղները հրաշագործ կառուցումներ ըլլալէ աւելի, հռովմէական անստղիւս կին հանճարի գործեր են բոլորն ալ ու որոնց նոյնքան հանճարեղ նմոյշներով մինչև

այսօր դեռ հարուստ են Միթաւուր Որեւելքի շատ մը շրջանները, Անաւարդայէն մինչև Սիրոն ու Տիրուս:

Թէքսիէ, Վ. Լանկուայէն առաջ տեսած ըլլալով Անաւարդայի ջրմուղները, արեւմուտքէն գէպի քաղաք կրկնորդ ջրմուղին երկարութիւնը 12 քմ. կը հաշուէ. իսկ երկրորդը՝ որ հիստիսային կողմի լեռնէն կ'երկարի, 20 քմ. երկարութեամբ է: Երկու ջրմուղներն ալ, որոնք ժամանակին ընթացքին տեղ տեղ քանդուած էին, շինուած են կոփածոյ քարերէ և իրենց ամբողջ երկարութեան վրայ շուրջ ութը մեթր բարձրութեամբ կամարներով բռնուած են: Եստ հաւանական է որ այսօրուան, ինչպէս նաև կին ժամանակներու սովորութեամբ, ջրմուղներուն բարձրագոյր կէտերուն վրայ, գրուած էին յիշատակարան տախտակները մ'ախ կայսրերուն՝ որոնց ձեռագիրտն էին այդ ջրմուղներն ու այլ շինութիւնները: Ցարգ կը մընայ Անտիոքեան Սեղեւկիոյ նշանաւոր փապուզիին արձանակիրը: Թէքսիէէն և Վ. Լանկուայէն յետոյ, 1936ին Eric King, անգլիացի մեր թանկագին հայասէր բարեկամը, տեսաւ ու լուսանկարեց այս ջրմուղներուն մնացորդ ուեթակները(**):

Չ. — Քաղաքին ամփիթատրոնը. — Ինչպէս կին հռովմէական բոլոր զիտաւոր քաղաքները, նմանապէս կին Անաւարդան ունէր կոնալը ապառաժ բերդաժայռին տուած ամփիթատրոն մը՝ որուն գառիվայր կողը վերէն վար ուղիղ կերպով փորուած է ամփիթատրոնը կերտող ստադիոնի (stade) ամբողջ երկարութեան մէջ՝ որ ճշգրտորէն նշանակուած է ժայռը կազմող բոլորակին զրուած մասովն ու իր ամբողջ տարածութեան վրայ տակուսին տեսանելի ողնաշարովը: Կրկնվին ու ամփիթատրոնին իշխող քարարեղբը իր մէջ կը կրէ կանթերով ու պրիսմակաճ կափարիչներով ու բոլորն ալ վիմափոր ու առանց արձանագրութեան դազակներ: Հոս կան, նոյնպէս, մեծալական սենեակներ՝ որոնց մուտքի դուռը զարդարուած էր մարդկային դէմքեր ներկայացնող խորաքանդակներով(**):

1919ին քաղաքին մէջ կատարուած

(*) Victor Langlois՝ անգ, էջ 439.

(**) Illustrated London Press. 1947.
(**) Victor Langlois՝ անգ, էջ 439:

պեղումներով երեւանի Բկառ ու Կղան սայլի վրայ մեծ գծաւարութեամբ Անուարզաւէն Ատանայի թանգարանը փոխադրուեցաւ կրաքարային արկղածիւղ դազազ մը, մասնակիւնրէ կրուած ծաղկեպսակներով ու անկիւններն ալ սիրուն յաղթանկարներով(*), հաւանաբար Փ. դարու (Ք. յ.) գործ :

Անուարզայէն գտնուած քարէ այս դազազը յատուկ է հելլէն կամ հելլենացած երկրներու, ինչ որ կը յատկանշուի իր ներքի մասին (curve) ճիշտ ու՝ ճիշտ տաղանկան կտրուածքէն և երկրի քանդականկարներուն յատկացուած մասերը վեարէն վար եղերող պարզական ցցուակներէն (moulure) : Նոյն ձևեր դազազներ, որոնք կը պատկանին պոսակազարգ (guirlande) գաւազաղիերու հաւաքածոյին և սիրո-տիբոբառական տեսակէն են, գտնուեցան Կրպրուէն, Ատալիայէն, Յասոսէն, Աթէնքէն, Անտիոքէն և հինն Մեսիայէն (Mésie) : Երեսներու քանդակագործներուն վրայ կը տեսնուին կիտարոյր ծաղկեպսակներ, զանոնք վերցնող դէմքերը և ծաղկեպսակներու մէջ գրուած նիւթերը : Ասոնց միջեւ ալ կը տեսնուին ճակտին վերեւ հանգուցուած մազերով և դէմքն ալ մազի կերու խոպոպներով շրջանակուած երկու դէմքեր, ու աւելի վարը, պոսակին տակ խոզոզի ողկոյցներ(**) : Երեք պսակներ կը կրեն երկու մանուկներ՝ որոնց ոտքերը կը հանգչին խոյի մը կամ աւիւծի մը վրայ(***) և Այսպէս Անուարզա իտանոսի կամ Շարի նըման ննագոյն կիրիկիոյ ամենէն շահեկան Ճնացորդն է եռանկիւն հրախոսային ձայնարագոյն կէտին վրայ :

ԱՐՏԱՒԱԶԻ ԱՐՔԵՊԻՍՎԱՊՈՍ

(2)

ԲՆՆԱՍԻՐԱԿԵՆ

ՆՈՐ ՎԱԻԵՐԱԳԻՐՆԵՐ ԻՍՐԱԷԼ ՕՐԻԻ ՄԱՍԻՆ

1939-ին Լոնտոնի մէջ հրատարակուեցան սանդալաւոր կամ բոկոսն կարմելեան կրօնաւորներու և Ժէ. և ԺԸ. դարերուն պոպական առաքելութեանց մասին երկու հսկայ հատորներ, առանց հեղինակի անունի(*) : Այս հատորները չեն պարփակեր սակայն կարմելեան բոյոր, այլ միայն Պարսկաստանի և Միջագետքի առաքելութեանց պատմութիւնը :

Անանուն հեղինակը այս գործին պատրաստութեան համար ասորիներով պրպըտումներ կատարած է Վատիկանի զանազան դիւանատուններուն մէջ, որոնց ո՛չ բոլոր թուրքերը կրցած է աչքէ անցնել և ո՛չ ալ իր բոլոր տեսածները հրատարակել՝ Վատիկանի դիւանատուններուն մէջ, կ'ըսէ հեղինակը, միայն կրօնական առաքելութեանց վերաբերեալ 5000 կադմուսած հատոր գոյութիւն ունի, որուն մէջն մէկը 600էն 800 էլ կը պարունակէ :

Ինչպէս Արեւելքի ուրիշ առաքելութեանց պատմութեան, նոյնպէս ալ Կարմելեանց այս Գրտիկին մէջ սակայն նիւթ կայ Հայոց վերաբերեալ : Ուրիշ ժամանակի կամ ուրիշներու թաղով այս նիւթը ներկայացներու գործը, թուայժմ կը թարգմանեն միայն այն էջերը, որոնց մէջ, պատահաբար և ուրիշ խնդրի մը առթիւ, Ա. հառտորին մէջ յառաջ բերուած են Իսրայէլ Օրիի վերաբերեալ չորս նոր վաւերագիրներ : Ասոնց ընթերցումէն յայտնի կ'ըլլայ որ ուրիշ վաւերագիրներ ալ պէտք է որ գոյութիւն ունենան Վատիկանի դիւաններուն մէջ Օրիի մասին :

Հայր տիւ Սերսոյի (du Cerceau) գործը ծանօթ է անոնց որ զբաղած են Օրիի պատմ-

(*) Colonel Normand՝ «Syria», 1921, էջ 195 :
 (***) Etienne Michan՝ Sarcophage d'Anazarza : «Syria» P. Lזענער, 1921, էջ 295 :
 (****) Colonel R. Normand՝ La Oration du Musée d'Adana; «Syria», 1921, էջ 195 եւ տէ. :

(*) A Chronicle of the Carmelites in Persia and the Papal Missions of the XVIth and XVIIth Centuries, London 1939, In two volumes, In-4o, XXXII + 1376 pages; Քաղաքի պատկերներ, արճիւնք և նման գրութիւնք :

մութեամբ: Վերոյիշեալ գործին մէջ Իս-
րաէլ Օրբի վերաբերեալ հատուածը ամ-
բողջութեամբ ներկայացնելու մտահոգա-
լիքներ է ուրեմն որ ալ: Սերսոյի գործէն
յառաջ քերուած հատուածներն ալ կը թարգ-
մանեմ:

Վաւերագիրները թարգմանուած են զա-
նազան լեզուներէ անգլիերէնի, որով հա-
յերէն թարգմանութիւնը երկրորդ աստի-
ճանի թարգմանութիւն մըն է: Աւելի քան
հաւանական է, հետեւաբար, որ հայերէն
թարգմանութիւնը տեղ տեղ բոլորովին հա-
րազատ չըլլայ: Հարազատ թարգմանու-
թիւն մը կարելի է միայն երբ լեզուազէտ
անձ էր կարենայ վաւերագիրները իրենց
բնագիրներէն ուղղակի թարգմանել: Ներ-
կայ թարգմանութիւնը, առանց շատ հեռա-
նալու անգլիերէնէն, կարելի եղածին չափ
հայացուած է:

Ծանօթագրութեանց մէջ զործածուած
երկու համառոտագրութեանց նշանակու-
թիւնն է S. R. = Scrittura Riferite: Առնօք
այն թղթակցութիւններն են, Հաւատքի
Տարածման Միաբանութեան Դիւաններուն
մէջ, որ ներկայացուած են Կարտիսալնե-
րու Միաբանութեան ընդհանուր (այսինքն
ամբողջական) ժողովներուն:

S. N. R. = Scrittura Non Riferite: Ա-
ռնօք այն թղթակցութիւններն են որոնք
ընդհանուր ժողովներուն ներկայացուելու
չափ կարեւոր չեն նկատուած, այլ Միա-
բանութեան Քարտուղարութեան կողմէ կար-
գացուած են, բայց երբեմն ալ ընդհանուր
ժողովներուն հաղորդուած են:

Վաւերագիրներուն մեկնութիւնը կը
թողու՞մ անոնց որ Իսրաէլ Օրբի պատու-
թեամբ մասնաւորաբար զբաղած են:

ՀԱՅԿ ՊԵՂՊԵՐԵԱՆ

Բարեգ, Յունուար 1948

(էջ 564) Այստեղ շեղում մը պէտք է
ընել, վասնզի Իսրաէլ Օրբի անակնկալ պա-
րագան կը մտնէ պատկերին մէջ: Լ. տիւ
Սերսոյի գիրքին մէջ կը հարգուի:

«Այս հայ արկածախնդիրը ծնած էր Քա-
փալու (Պարսկաստան), և Փրանսայի, Ի-
տալիոյ, Գերմանիոյ մէջ ճամբորդելէ, բա-
նակներուն սուրճ ծախելէ ետք, իւրեւ-
զինուոր արձանագրուած էր Լէտփուտ կայ-»

սեր բանակին մէջ և ստացած ստորագա-
սպայի մը աստիճանը: Ընդունակ ըլլալով
սագրանքներու, Վիեննայի արքունիքին
պաշտօնատնտեսներուն հետ յարաբերութիւն
հաստատեց և, արեւելեան լեզուներու իր
ծանօթութեան շնորհիւ, յաջողեցաւ Կոս-
տանդնուպոլիս շրկուել, շօշափելու հա-
մար Թուրքերուն տրամադրութիւնը հաշ-
տութեան մասին, հաշտտութիւն որ յե-
տոյ կնքուեցաւ Քարլովիցի մէջ: Այդտեւ
ղէն անցաւ Մոսքովայի Զարին ծառայու-
թեան, և անոր բանակին մէջ գնդապետի
աստիճան ստացաւ, եւ նորէն Կ. Պոլիս
շրկուեցաւ (էջ 565) մասնաւոր պաշտօնով
մը, զոր այնքան գոհացուցիչ կերպով կա-
տարեց որ ք վիճակի եղաւ, իբրև վարձա-
տրութիւն, պահանջուո՞ւ որ Պարսկաստանի
գեապան անուանուի: Պարսկաստանի մէջ
գեապանները մաքսատուրք չէին վճարեր,
և Իսրաէլ Օրբի մտադիր էր իրեն հետ մե-
ծաքանակ ապրանք տանիլ: Զարին ան-
ուանուող գրպանը գրած, Իսրաէլ Օրբի Մոս-
քովիայէն մեկնեցաւ Վիեննա ուր, իր նախ-
կին յարաբերութեանց և կոյսերական(*)
ծառայութեան շնորհիւ, նորէն նամակներ
ստացաւ Կայսրէն Շահին ուղղուած: Ի վեր-
ջոյ Հոռոմ գնաց ուր, յայտարարելով թէ
մեծ վարկ կը վայելէր հերձուածող Լայի-
բուն մէջ և թէ պիտի աշխատէր զատնք
ենթարկել և միացնել Հռոմի, ուր (այս
հպատակութիւնն ու միութիւնը, Մ. Թ.)
այնքան բազմալի էր, յաջողեցաւ Կղե-
մէս ժև. Պապէն(**), թուղթ մը ստանալ
այդ նպատակին համար: Այս թուղթը իրա-

(*) Կոյսերական բանակին մէջ: Խ. Թ.
(**) Այս նամակին գործիքը կը հաստատի Հա-
ւասթի Տարածման Ս. Միաբանութեան Քարտուղարին մէկ
ծանօթագրութիւնէ՝ աղղուած կարօնայ Փայուլայի
12.2.1708-ին (S. N. R., 111, էջ 332), որ պա-
սիքած էր այս նամակը փնտելի իշխումներու ուղ-
ղուած նամակներուն Քարտուղարութեան մէջ, հա-
կնալու համար թէ 1700-ին նամակ մը կամ քուր
(brief) մը գրուած էր Փայուլայի կայսրներին կամ
Պարսկաստանի քալուարին, Խրաէլ Օրի անուն Հայ մը
յանձնաւարեալ համար, եւ խնդրելով որ հուսաքնայալի
իր այն քուր խնդրանքներուն զոր պիտի ընէ յանուն Ն.
Սրբութեան եւ Ս. Արտիին, ինչպէս նաեւ թէ նման նա-
մակ մը գրուած էր ինչեւէ ժ.Ա. ի թելանութեան ա-
նաչին օտրներուն: Պատճառ այն է որ յուս ստացուած
է . . . թէ այդ Խրաէլ Օրին հերեթիկոս մըն է եւ հան-
րածաձօք հերձուածող մը, եւ թէ այդ նամակներով կը
արտուակէ հայոցի կարօնի և հայ Ունիթները (Էր-

կանութեան մէջ տրուած էր 15. 7. 1707ին (Դիւանի Վատիկանի, Episc, ad Princ, հատոր 84, էջ 192) եւ, թէ է Բարաէլ Օրթին կը յանձնարարէր Շահ Առաջինի Հիւսէյնի բարեացակամ ուշադրութեան, սակայն իր պարտականութիւնը անգամ մը եւ կը քըն՝ նազատէր այն հարստահարութիւնները, որոնց ենթակայ էին Նախիջեւանի կաթողիկոսները, այն աստիճան որ այդ քրիստոնեաներէն շատերը կը նախընտրէին կամաւոր աքսորի ճամբան րոնել եւ ապրիլ թըրքական սահմաններուն մէջ, եւ կը մեղադրէր պարսիկ ինքնակալը որ այս վիճակին զարման չէր տարեր:

Եղեմէս ԺԱ. Պապը պարսից երեւելի եւ ամենազօր թագաւորին: Նրեւելի եւ ամենազօր արքային որչոյն եւ լոյս ստատուածային շնորհին... Նկատելով որ մեր սիրելի որդին Բարաէլ Օրթին ժամատուրապէս արժանացած է մեր պապական բարձր համարման նկարագրի այն բացառիկ մագութեամբ եւ պարկեշտութեամբ որով տուրած է, ինչպէս նաեւ իր հաւատարմութեամբ եւ խոհեմութեամբ, կը փափաքինք զօրավիշ կանգնել իրեն, երբ ինք այդ կողմերը կ'ուղեւորի, մեր այս նպատաւոր կարծիքով եւ վկայագրով, որով կը յայտարարենք Ձեզի թէ մեզ երախտապարտ պիտի թողուք եթէ, ըստ մեր թելադրութեան, զինքը բարեացակամութեամբ ընդունիք, բարութեամբ լսէք զինքը եւ օգնէք իրեն արդարութեան եւ բանականութեան համաձայն այն գործերուն մէջ, զոր ինք Ձեզի պիտի ներկայացնէ:

Եւ այս այսպիսի առիթով մը չենք կըրնար անեղծօրէն Ձեզի չպարտել թէ Մեզի եւ միւս քրիստոնեայ իշխաններուն համար շատ լուրջ եւ նեղացուցիչ է որ մէկ քանին անոնցմէ, որ Ձեր անունով կը կառավարեն այդ շատ ընդարձակածաւալ երկրին նահանգները, գէշ կը վարուին քրիստոնեայ բնիկներուն եւ բնակիչներուն հետ, որոնց ոչ սակաւ մէկ մասը, զգալով եւ անձամբ ստաննելով թէ սեւականօրէն առարկայ են

դաւերու եւ կեղծ ամբաստանութեանց, ազատութիւնը եւ հանգստութիւնը նախընտրեցին ստացուած քնիքէն եւ սեպհականութիւններէն, եւ Ձեր երկրէն գալթելով ուրիշ իշխաններու քով ապաստան փնտռելու նետուաւու եղան: Կործերու այս վիճակը մ'չ միայն մեծապէս փութակար է Ձեր օրէնքներուն եւ շահներուն, այլեւ օգէ կերպով չի նպաստեր Ձեր համբաւին պանծացման եւ ոչ նուազ չափով Ձեզմէ կը հետացնէ ինչպէս ըսինք, սիրտերը այն իշխաններուն եւ թագաւորներուն, որոնց եւ Ձեր միջեւ գոյութիւն ունի հնօրեայ բարեկամութիւն մը, վասն զի անոնց վրայ շատ յոռի տպաւորութիւն մը կ'ընէ որ այն միեւնոյն կրօնքը, զոր իրենք կը դաւանին իրենք այն որ մասնաւորապէս հանելի է Աստուծոյ եւ փրկարար՝ մարդոց, այդ տեղ արժամարհելի եւ ատելի նկատուի:

Աթէնա Մենք, արգարօրէն դատելով Ձեզ, համոզուած ենք որ այս ամէնը (հասլածանքը) կատարուած է մ'չ միայն առանց Ձեր հրամանին, այլ բոլորովին առանց Ձեր զիտութեան, կամ գէթ երբ Ձեր միտքը պաշարուած էր քրիստոնեաներուն դէմ կեղծ ամբաստանութիւններով (վասն զի ինչու համար Դուք, որ արգար եւ բարեգութ ինքնակալի մը համբաւը կը ցանկաք շահիլ, թոյլ պիտի տայիք որ անմեղներ պատժուէին), արդարաբարութեան Ձեր համբաւը պահել կարենալու համար պէտք է որ Ձեր ստորագասներուն անդուստղ գործունեւութիւնը սանձահարէք, որպէս զի ամէն մարդ գիտնայ թէ ամէն անոնք որ պատուատ են արգար օրէնքներու հպատակելի (եւ տարակոյս չկայ որ քրիստոնեաները այս տեսակ մարդիկ են) Ձեր իշխանութեան տակ կրնան ապահով ապրիլ: Առ այժմ, յուսաւով որ Ձեր կողմէ հարկ եղած կարեւորութիւնը կը տրուի այն խորհուրդին, որ կը բոխ Բանակայապետին (էջ 566) ստրի բարութեան եւ անկեղծ սէրէն, Մենք կրկին եւ կրկին Ձեզի կը յանձնարարենք վերոյիշուեալ իւրաքանչիւր, որ աւելի մանրամասնութեամբ Ձեզի պիտի բացատրէ թէ ինչ ընել կ'ուզենք, եւ Ձեր Բարձրութեան համար Ամենակարող Աստուծմէ կը խնդրենք ճշը մարիտ փրկութիւն, որ առանց անոր չի կրնար գոյութիւն ունենալ:

ՃՏրուած Աննիա Մաաիա Մանճօրէ, Հռոմ, 15 յուլիս 1705:»

Ոստի կեկեղեցիին միացածներ, Մ. Ք.), ստօրէն հաւասելով թէ այդ է պատիմ փառաբար...: Քարտերու Քարտաղարարիւնը 13. 7. 1708-ին կը պատասխանէ «որեկով Եւրալէ Օրթի մասին օրուած քարտերու մէկ պատճէր... Հիմա կը կարծուի թէ հաւատարմագիրը (letter of credence) օրուած էր Փայաքիայի կայսրըմօսին խնդրամով»:

Այն ատեն Շամախի առաքելութենէն յիսուսեան Հայր Շանիփոն կը գրէր^(*), «Իսրայէլ Օրի, ցեղով Հայ, Շամախ Ժուսմանն 5-2. 1708ին, ինչզհինի տալով Պապին կողմէ պարսից Թագաւորին զրկուած դեռպանի մը տրտողը (odyle) : Յարգանք ներս մատուցանելու գացած ըլլալով, գեապանը ինծի բաւ թէ 1700 Սուրբ Տարին Փալաթինայի կայսրընտիրը զինքը Հռոմ զրկած էր, և հոն բազմաթիւ գազանի տեւ սուկցութիւններ ունեցած էր կարտինալ Ալպանիի հետ, որ այն ատեն Թուրքերու քարտուղարն էր, և թէ Իննովկինտոս ԺԲ. Պապը իրեն յանձնած էր նամակ մը ուղղուած պարսից Շահին, այդ կողմերու կաթողիկ կրօնքին վիճակին քարտման համար. բայց թէ այն ատեն (1700ին) չէր կրցած Պարսկաստան ուղեւորիլ, վասն զի Փալաթինայի կայսրընտիրը Մազդոփիայի Ազգին քով զրկած էր զինքը Կայսեր վերաբերեալ գործերու համար Այդ միջոցին Իննովկինտոս ԺԲ. Պապը մեռած ըլլալով, իր յաջորդը Կղեմէս ԺԱ. պարսից Շահին ուղղուած ուրիշ նամակ մը վիճնա զըրկած էր, որուն մէջ ն. Սրբութիւնը կը յայտարարէր թէ Պարսի Իսրայէլ Օրիի կողմէ Նորին Վեհափառութեան ներկայացուած ամէն արգար առակարկ Նորին Սրբութեան անունով ներկայացուած պիտի ըլլար: Մեր տիրոջ Կղեմէս ԺԱ. Պապին այս նամակին պարունակութիւնը Պարոն Իսրայէլ Օրի գրեց և ինծի յանձնեց: Պատկերութեան ատեն զիտեցի որ Պ. Իսրայէլ Օրի Հայր Կատարեալ ներտախկոս մըն է և հոս ժամանելուն ատեն թող սուաւ որ հերետիկոս Հայերը իրենց եկեղեցիին մէջ բանազորն Պապին կողմէ զրկուած մեր միսինոսները, յայտարարելով թէ բանազորած անձերը խաբարայ և ստախոս են, և Հայերուն արդիւնելով անոնց հետ յարաբերութիւն ունենալ . . . »

Չուլֆայի Կարմիկեան փոխանորդը, Հռոմ ուղղած 2.4. 1709 թուակիր նամակին մէջ կը գրէր^(**).

«Պարսկահպատակ Հայ մը, որ Կիլան ծնած է, մաքսատուրք վճարելէ խուսաձ փեղու համար, «Պապին զօրջ Եով ժամաւ»

նեց, ըսելով թէ դեռպան մըն է: որ պիտի աշխատի Հայերը միացնել Կաթողիկ Եկեղեցիին: Այս մարդը, որուն անունն է Իսրայէլ Օրի, դատարարակութենէ և դիրքէ զտրիկ մարդ մըն է, բայց կաթողիկները, խորհելով որ այս Թուրքները խաբէութեամբ ստացած էր Հռոմէն, կարեւորութիւն չը տաին իրեն. ասոր համար Հայոց գատիկն օրը (feast-day) եերձուածող Հայոց եկեղեցին քնաց և հողորդուեցաւ . . . »

Հակառակ Հռոմէն ասած իր հաւատարմագրերներուն (credentiale), այս մարդը թըշտ նամական լեղու մը կը գործածէր: Չուլայի կաթողիկ միսինոսական կարգերուն դէմ և, Իսրայէլ Օրիի պարտաւելի վարմունքին մասին Հռոմ զրկուած աննպատակ տեղեկագրերնեկուն վրայ Կղեմէս ԺԱ. Պապը Թուրք մը գրեց Շահ Ալիթին Հիւսէյնի, 2.3. 1709ին զայն վարկարեկեցու համար (Դիււաւս Վատիկանի Epish, ad Princ., հաս. 87, էջ 83). Շահը այլևս պէտք չէր վըւտաւէր անոր խօսքերուն և անոր ուէ մեծարանք պէտք չէր ընէր: Ահաւասիկ այս Թուրքը:

«Մերեւելի և ամենազօր Թագաւորին ողջոյն և բաց աստուածային շնորհի Իրիկ Բահնտայապետ և հայր, Մեր սիրոյ բոլոր պարտականութեանց հետ մեր պարտականութեան կը պատկանի օգնութեան փուլ թալ այն կաթողիկ քրիստոնէաներուն, որ Հռոմէական Եկեղեցիին յարած են կամ անոր միացած և աշխարհի գանազան սաստրուն մէջ կը ինտիկն, սրքան ալ հետաւոր ըլլան, այնպէս որ Մեր օժանդակութեամբ Պարսկան շնորհը և բարեացակաւութիւնը շահիլ իրենց իշխաններուն, որոնց երկիրներուն մէջ կ'ապրին մնայուն կերպով և կամ ուր կ'որտն, ինտաղուութեան տօնինց օր աչա կ'արւ մասնաւորաբար արժանի է Մեր աշխատութեան և Ձեր Բարձրութեան հետ քննութեան անուշակոթ թէ Ձեր սեծութեան և զօրութեան ակնեբութե գերազանցութեան պատճառաւ, և թէ որովհետեւ կը խորհինք որ Գուք արդարախոհ էք հանդէպ ամէն մարդու և ժամանակ լաւ տրամադրութիւններ կը տածէք: Բրիտանոսի հաւատացեալներուն նկատմամբ, ինչպէս նաև որովհետեւ Մենք շատ բան կ'ակնկալենք Մեզի նկատմամբ Ձեր բացախայտ և անկեղծ բարեկամեցողութենէ: »

(*) S. N. R. III, էջ 334, 4.4.1708:
 (**) S. R., հաս. 573, էջ 48:

(Էջ 567) «Այսպէս, փութալով օգտուել այն առիթէն, որ քանի մը տարի առաջ Մեզի ներկայացաւ երբ Ձեր կողմեր կու գար Խորաէլ Օրի, որ մեզի յանձնարարուած էր շատերու վկայութեամբ, որոշեցինք Ձեզի բերելու համար իրեն յանձնել 15 յուլիս 1705 թուականին Երբ նամակները, որոնց մէջ, կենցաղագիտական և, իրականութեան մէջ, լուրջ և զգուշաւոր յանձնարարութենէ մը զատ Իորաէլի մասին, որ վստահ էինք թէ կաթօլիկներուն գործերով պիտի գրազէր այն բոլոր կողմով և յարտեւուութեամբ և հաւատարմութեամբ զոր ինք խոստացաւ, Ձեզմէ մասնաւորաբար խնդրեցինք, իրև Մեր նամակին գլխաւոր նպատակը և Մեր ցանկութեանց գլխաւոր կէտը, որ նաճելիք հրահանգ տալ, որպէս իր այն կաթօլիկներ որ Հռոմէական Եկեղեցիէն կախում ունին և Ձեր թագաւորութեան մէջ կ'ապրին, կամ անոնք որ ունեն անոն հոգ կու գան, Ձեր պաշտօնատարներուն կողմէ մարզավայել վարմունքի մը առարկայ ըլլան և թէ Դուք բնու չթոյլատրէք որ անոնք անարդարօրէն տառապին կամ անոնց անձը կամ սեպականութիւնները ունեն փնտրելու որ Հռոմէական Եկեղեցիէն գաւերովը և կեղծ ամբաստանութիւններովը կարգ մը մարդք որ, Մեր Հաւատքէն դատարիք եղած ըլլալով, ոչինչ աւելի կարեւոր կը նկատեն քան սասակօրէն հետապնդել ճշմարիտ կաթօլիկները և զանոնք ենթարկել ամէն տեսակ գոթախտութեանց և նեղութեանց ։

«Այս մտածումով և նպատակով է որ ուրեմն առիթէն օգտուեցանք և Ձեզի գրեցինք, բայց սրտի անհուն վիրտով Մենք քանիցս լսեցինք թէ վերոյիշեալ Խորաէլ Օրիին յանդգնօրէն չարաչար գործածքի է Մեր կողմէ իրեն տրուած պաշտօնը և այդ տեղ հետեւեր է շարիի մը, որ ուղղակի հակառակ է Մեր փափաքին, և կաթօլիկներուն օգնութիւնը, զոր ինք բացբորչ կերպով հաւատատմ էր թէ պիտի ստանձնէր, այնքան ծիտական կերպով կատարած է որ աւելի զանոնք մեծապէս վրդոված և տառապիցուցած է և ինչ որ ամենէն աւելի ձանր անարդարութիւն մըն է, Մեր Հաւատքէն հաւատափոխներ բուն կաթօլիկներէն և այսպէս մուրտութիւնը ճշմարտութենէն աւելի նպատատուորուած է, և թէ ինք

իրապէս այնպէս վարուած է որ իրբե թէ Մենք զինքը հոգ զրկած ըլլայինք հարբուտահարիւռ համար Հռոմէական Եկեղեցիին ճշմարիտ զաւակները, որոնց բարօրութիւնը, ազատութիւնն ու ապահովութիւնն, եթէ ինք արդար գատաւորէն՝ Աստուծմէ վախնար կամ փափաքէր մեր ցանկութեանց համաձայն գործել, պէտք է որ մասնաւորապէս ջանագիր եղած ըլլար պաշտպանելու ։

«Հետեւաբար Մենք կարեւոր նկատեցինք որ Դուք գիտաւոր թէ Խորաէլ Օրի անարժան է ուն վստահութեան կամ Ձեր հեղինակութեան (authority, արգեօք արտօնութեան, Մ. Թ.) և կամ ուն մեծարանքի և թէ ընդհակառակն պէտք է որ Ձեր հրահանգներով զինքը վատեցնէք իր չար ձեռնարկներէն այն կաթօլիկներուն զէմ որ Հռոմէական Եկեղեցիին հետ հաւատքով միացած են և որոնց, իրապէս, կը յուսանք որ Դուք բարեացակամութիւն ցոյց պիտի տաք ամէն բանի մէջ, փոխադարձաբար երբ առիթը ներկայանայ, Մեզմէ պիտի ստանաք շատ կարեւոր փոխարինութիւն մը այնպիսի բաներով զոր Ձեզի ընդունելի պիտի նկատենք ։ Տրուած Ձկնորսին մատանիով, Ձ մարտ 1907ին, մեր Քահանայապետութեան իններորդ տարին ։»

«Մարդ գոժուար կրնայ հաւատալ, զի տեղ կու տայ Հ. տիւ Սերսօ Հ. Քրօստիստքի գործին հրատարակութեան մէջ, թէ այս անխոհեմ «չեսպանութիւնը» ո՞րքան վրդովեց Սպահանի արքունիքը ։ Բազմաթիւ հետեւորդներ, որոնց թիւը 200ի չափ էր զեւ երբ Սպահան հասաւ, Շամսիի մէջ արտասանած ճառը, որուն մէջ կը յայտարարէր թէ Հայաստանի հին թագաւորներէն սերած է և թէ հրոժարած չէր իր իրաւունքներէն, ըստ պարսկական մտայնութեան կոսակած ներշնչեցին արքունիքին պաշտօնատարներուն թէ յետին Վիտք մը կար, որուն չգորավազկանգնած էր Մոսքովիայի արքունիքը ։ Տիրանական զեապանը՝ Միշել, որ այն ատեն Պարսկաստան կը գտնուէր, վէրքը աւելի բորբոքեցաւ ։ Ազգասիրի շացարներով թէ Խորաէլ Օրի անունին անդրատառութիւնն էր «il sera roi!» (») ։

(*) Երբ Ալախան ժամանց, իրեն քննադատեցան սովորակաւ պատիւներ ։ Խորաէլ Օրի յաջողութեամբ

ԳԻՏԱԿԱՆ

Մ Ե Ր Դ Ա Ր Ը



Արդեօք հարկ է ու պատշաճ այս վայրկենանին վերլուծել աղէտը ու երթույ անոր սկզբնական պատճառներուն: Այս առանձին նիւթ մըն է և դուրս մեր դաստիարակութեան սահմաններէն: Միայն այսքանը կարելի է ըսել, աշխարհ նոր ոսկեգարի մը կարելիութեան սեմին առջև էր երբ աղէտը պատասենցաւ: Աղէտը եկաւ և մենք պատասխանատու ենք անոր գալուն, և եթէ այսօր պատասխանատուութիւնը ազգերէն մէկուն կամ միւսին վրայ նետելու ելլենք, բուրն ալ պիտի գտնեն ինքնարգարացումի և չլքման քի պատճառներ և պիտի աշխատին յանցաւոր գտնել ու բիրչնէրը, և իւրաքանչիւր ազգ պատահած դէպքին պատուութիւնը իր հասկցած ձեւով պիտի գրէ, և ոչ մէկը պիտի համարձակի տալ ճշմարտութիւնը: Աւելին կայ, մեզի սորուած էր պատուութեան և ստեղծագործութեան բոլոր հրաշագործ միջոցները, կերտելու համար նոր աշխարհ մը՝ նոր բարիքներով և նոր իրաւակարգով, ուր մարդիկ կարենային ապրիլ խաղաղութեան ու բարգաւաճման մէջ գերազանցելու համար իրենք զիրենք իւր մարզ, մինչ մենք այդ միջոցները գործադրեցինք բեմադրելու համար ծանօթ տրաման: Առաջին աղէտին արիւնը հալու չորցած և վէրքերը սպիտացած՝ ձեռնարկած ենք երկրորդի մը պատրաստութեան: Այսօր երրորդ պատերազմի մը և պատերազմներու ամենէն հառելիին ամպելը կուտակուած են քաղաքական հորիզոնի վրայ և երկինքը յդի է, աշխարհին վերջ տալու ատակնչդէտով մը: Ինչո՞ւ և ինչպէս ստեղծուեցաւ այս կացութիւնը որո՞նք և ինչո՞ւ կը հրահրեն նոր հրդեհ մը: Դիւրին չէ այս հարցումներուն պատասխանը:

Ուսանք կը վերադրեն վայն հաւաքական ջրագրութեան, ընդհանուր շփոթութեան, կամ արտաբանական հոգեկան վիճակի մը որ մարդուն մէջ սպաննեց ինքնավստահութիւնը և հոգեկան ուժերու վերայ ունեցած իր հաւատքը: Մարդուն մէջ խեղդուեցաւ և մթադնեցաւ նախապաշարութեան և նախարութիւններէ ազատ խորհելու անխառն կարողութիւնը Raison Pure, և ստեղծուեցաւ ընդհանուր խառնաշփոթ վիճակ մը: Մտքի այս ընդհանուր հիւանդութիւնը և քառային վիճակը արտապայտութիւնը դառաւ կենսաբի գրեթէ բոլոր մարդերուն մէջ անխորի: Այնպէս որ սանակներու բարխումէն առաջ մտքերու և շէգերու բաղխումը սկսած՝ և իր խելայեղ արշաւին մէջ բաւական լուրջ ու ծանրակշիռ համեմատութիւններու հասած էր:

Թէպէտև գտնուեցան պայծառատեսութիւն ունեցող տեսիլքի մարդիկ, որոնք իւրաքանչիւր ժողովուրդը անապատի մէջէն առաջնորդող հրեղէն սրճի պէս բարձրացուցին իրենց ձայնը, սակայն աշխարհ մը իր հիմերէն քակող երկօթներու գոտային մէջ հալեցաւ անոնց ձայնին կարկաշտը: Երբ միւլտիտուաւոր մարդիկ աշնանուհար տերեւներու պէս ջշուէին այս անեղ փոթորիկին առջև աստ ու անդ, ո՞վ ականջ պիտի տար բուրյախօսներու, մարդաբէներու ձայնին: Երբեմն կրօնքն ու բարոյականը սանձած էին մարդկութիւնը իր յիմարութեան մուլտցքին մէջ, սակայն այս պարագային իւր անօգնական հանդիսականներ գիտեցին արիւնալի դէպքերու յաջորդականութիւնը երբ մարդկութիւնը դէպի խորիտորատ կ'առաջնորդէր:

ԿԻՐՆՔՆ ՈՒ ԵՐԻՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Երէկ՝ կրօնքն ու բարոյականը մարդոց ընկերային անկանոն յարաբերութիւնը զընկող ու կանոնաւորող ազգականը էին: Անոնք կը սանձէին մարդուն մէջ անասունը և կենսաբի կուտային ուղղութիւն և նպատակ: Կար դաւանանք ու սկզբունքներ որոնք զօրաւոր գործօններ էին կեանքը դեկավարող ու արժեւորող: Կար անգնականը իր վերջին Դատաստանով, ուր բարիները կը վարձատրուէին և չարերը կը պատժուէին, Իմարտութեան սկիզբը երկուց Տեառն էր,

գրուի նամեց անեւակամ իր գաղտնի գործերը, յետոյ մեկնեցաւ Կիւրնքն: Աստիսան Իմի մը արի եօթ իբրեւ (եանդողող կարալի) մը: Տես Ղ. Եր. Սերայի գիրքը:

Աստուծո՛վ վախճալ ու մարդոցմէ ամէշնալը առաքինութիւն էր: Կար անհատական և հաւաքական արժանապատուութեան զգացում: Երբ մէկը պատուոյս վրայ կ'ըսէր, պատու ըսելով բան էր կը հասկնար և կ'աշխատէր պատուաւոր կեանք մը ապրել: Կար իտէրկում, բարիք, գեղեցիկ և ճշմարիտի գաշտամուտքը: Կար մեծ երու հանդէպ յարգանք և երկնազածութիւն: Քաղաքակրթութիւնը հրապոյր, կեանքը, նպատակ ու նշանակութիւն ունէր: Այսօր երիտասարդութիւնը մերկայացած է այս բոլոր առաքինութիւններէն: Ան հաւատք չունի կեանքի, քաղաքակրթութեան, նոյնիսկ իր անձին վրայ: Անոնք դարձած են պատեհապաշտ և հաճոյամոլ, որովհետեւ չեն գիտեր թէ ինչու կ'ապրին. կեանքը իր հմայքէն պարզուած է: Անոնք սրբութիւններու հանդէպ արհամարհոտ և սինիք հոգեմիճակով կը կենան: Որովհետեւ երկու աշխարհաւեր պատերազմներու շրջանին հասակ նետող երիտասարդութիւնը ինկաւ ընկերային ու բարոյական քառու մը մէջ և ճաշակեց ամէն գանուութիւն:

Այսօր կեանքը զրպանէն ստամոքս երկարող գծի մը վերածուած է և զրպանը չափանել զարձած բոլոր արժէքներու եւ արժանիքներու: Մարդիկ չեն հարցնիր թէ զանկող ու արտիդ մէջ ի՞նչ ունիս, այլ թէ զրպանիդ մէջ որքան ունիս: Այս հաւաքակտն ու անհատական տնտեսական արշաւը, մրցակցութիւնն ու պայքարը, սպաննած են մարդուն մէջ կրօնական ու բարոյական ամէն սկզբունքը: Ազգերն ու անհատներ արտօնուած են գործածել ամէն օրինաւոր եւ նուիրագործուած ապօրինի միջոց՝ պարբրտացնելու համար իրենց քսակները: Ուրեմն ազգեր ու անհատներ դարձած են սրբազան գողեր որ իրարու դիակներով կը սնանին:

Երիտասարդութիւնը շուարած է և իբրևամբ: Ուր որ դառնայ կայ անել ու քառո, անորոշութիւն ու անստուգութիւն, թիչ են իրենց կեանքը ապահովող ու տրժեւորող հաստատ կուտան ու յինակ ու անայս քառոյն ովկենանի վրայ կը տարտանի ու կը ծփայ անձնատուր խօլարշաւ արիքներու քմայքին: Քաղաքակրթութիւնը պատեհազմ բուժանող աղբիւսի մը վերածուած է. քսան տարին անգամ մը միլիոնաւոր երիտասարդներ փողով ու թմբուկով սպան-

դանց կ'առաջնորդուին իբր վատեխանութ գործածուելու՝ պատերազմ կողուած սրբազան համայնական ոճրագործութեան գեհնին մէջ՝ յանուէն ազատութեան, եղբայրութեան, իրաւունքի և տնտեսական բարօրութեան: Շատեր՝ իրենց գաւակներին նոր լուսարարք մը ապահոված ըլլալու երազով կը փակին իրենց աչքերը անձանօթ հորիզոններու տակ: Իսկ վերադարձողները ակնատեսու կ'ըլլան իրենց երազներուն փշրումին, կը մնան անգործ ու անտուն և շատ յաճախ հարկազուտած կ'ըլլան կառավարութիւններու գառները ափ տունել նուաստացուցելի պայմաններու տակ ողորմութիւն ստանալու համար:

Պատերազմը վերջացած եւ յաղթանակը տօնախմբուեցաւ բացառիկ շուքով ու խնդրազատութեամբ: Միացեալ Ազգերու կազմակերպութիւնը քաղաքակրթութեան պատմութեան մէջ եոր դարաշրջան մը բանալու յանդուգն յատուցարութիւններով ճամբայ ելաւ: Խօսուեցան արծաթահոնել ճառեր, սարքուեցան իրախճանքի սեղաններ, փոխանակուեցան ժպիտներ, ու հանդիսաւորապէս հիմերը նետուեցան համաշխարհային կազմակերպութեան մը՝ որ իրեն գերագոյն նպատակ կը դաւանէր խաղաղութեան հաստատումը: Ոչ միայն խաղաղութիւնը, անոր հետեղող տնտեսական բարօրութիւնը, բարգաւաճումը և ազգերու իրարհակացողութիւնը չիրականացաւ, այլ ստեղծուեցաւ կացութիւն մը որ իր զուգահեռը չէ ունեցած պատմութեան մէջ: Աշխարհ երկուքի բաժնուեցաւ և անվստահութեան վիճը խորացաւ ու լայնցաւ: Արդե՛րու պատերազմը արդէն սկսած է եւ կը յառաջանայ անեղ թափով: Մեծ ազգեր կը զինուին քաղաքակրթութեան հիմնրուն տապաք նետելու տարողութիւն ու նեցող վէճերով: Աթոմական ռուսթէն աւելի քանդիչ ու անեղ զէնքեր կը նախատեսուին: Արդեօք իր հոգեկտն ուժերէն սնանկացած մեր քաղաքակրթութիւնը ինչպիսի միջոցներ ձեռք պիտի անէ այս աղէտը սանձելու և կանցնելու համար: Եւ եթէ գայ անխուսափելին, ո՞վ պիտի կուռի, որո՞ւ գէմ և ինչո՞ւ համար: Առաջագրուած նպատակներէն ո՞ր մէկը իրականացաւ այս երկու պատերազմներէն վերջ: Հետաքրքրական պիտի ըլլայ տեսնել

թէ պատերազմը յուզող աղուէսները այս անգամ ինչպիսի միջոցներ ձեռք պիտի առնեն խարխուռ համար երկրատարգութիւնը: Այս՝ ազիտութիւնն ու անմիջութիւնը միշտ շահագործելի հանքեր եղած են, պէտք է

պեղել ու պեղել մինչև յատակը, մինչև որ հատնի: Ի վերջոյ իր գանձը սպառող մարդն է որ կը սխափի և կը զգտտանայ: Կ'երեւի այս քաղաքակրթութեան փլուզումը անշահագործելու է նորի մը կառուցման համար:

Ծ. ՇԷՕԶՄԷԼԵԱՆ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ Լ ՈՒՐ ԵՐ

* 1 փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, մեր Գողգոթայի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Նայրիկ Վրդ. Աւանեսէն:

* 7 փետր. Եր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յակոբ, Ս. Գլխաղբի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Նայկասեր Վրդ. Տօնիկեան:

* 8 փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանի վրայ: Պատարագին էր շոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեսէն:

* 14 փետր. Եր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յակոբ, Ս. Գլխաղբի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Միւռան Վրդ. Կրճիկեան:

* 15 փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, մեր Գողգոթայի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Նայկաղուն Վրդ. Արրանաման:

* 21 փետր. Եր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յակոբ, Ս. Գլխաղբի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Սերափէ Վրդ. Մանուկեան:

* 22 փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանի վրայ: Պատարագին էր շոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեսէն:

եան: Գարգղեց Ամեն. Ս. Պատրիարք Նայրը, ԲԵՆԱՐԱՆ ԺԱՆՆԻՆԱՎՈՎ ՎՏԵՐ Է ՈՐՈՒ ԴԱՐՁՅՈՅ Է ԼՈՒՐԱԹՈՒՆ (Ղուկաս, 2. 5): Պարզեց Տիրու խօսքին իմաստը՝ իր բովանդակ առումով, և ծանրացաւ Կիրակիի նշանակութեան վրայ՝ կրօնական և ազգային հոգեւոր դատարարականութեան անասկէսներով: Վերը, ըստ, Կիրակիի յարգուի մեր մէջ այնպէս՝ ինչպէս Եւրաթը Նրէից ժամ, Քրիստոսի սկզբունքներով, այն ատեն մեր Եկեղեցին պիտի արդարացնէ իր վրայ զրուած յոյսերը թէ հոգեւոր և թէ ազգային մարդեբան մէջ:

* 26 փետր. ԵՂ. — Վաղուան Տեսնընդաւարի տօնին առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Նայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և նախատեսակին:

* 27 փետր. Ուր. — Ամեն. Ս. Պատրիարք Նայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ հանդիսարար Ս. Պատարագին՝ որ մատուցուեցաւ Աւագ Սեղանի վրայ: Պատարագին էր շոգ. Տ. Միւռան Վրդ. Կրճիկեան:

— Վաղուան Ս. Սարգի տօնին առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Նայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և նախատեսակին:

* 28 փետր. Եր. — Ամեն. Ս. Պատրիարք Նայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Պատարագին, որ մատուցուեցաւ Ս. Գլխաղբի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Նայկասեր Վրդ. Տօնիկեան:

* 29 փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, մեր Գողգոթայի մատրան մէջ: Պատարագին էր շոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեսէն:

Հ Ա Ն Գ Ի Ս Ս

Յ Ա Կ ՈՒ Ր Օ Շ Ա Կ Ա Ն Ի

1883—1948

Խորունկ կսկիծով և անմխիթար սուգով կ'ողբանք անակնկալ մահը բուրբ սիրելին և մեծանուն գրագետ Ռակոբ Օշականի, որ տեղի ունեցաւ 18 փետր. 1948 Հալէպի մէջ: Հանգուցեալը իր մահէն շաբաթներ առաջ ընդունած էր հրաւերը Նորին Ս. Օծութին Գարեգին Կաթողիկոսի Պէյրութ երթալու, հանգուցեալին կողմէ՛ Նորին Վեհափառութեան կեանքին և գործին նուիրուած կատարի մասին, որուն ձեռագիրը Վեհափառին էր զրկուած, վերջնական կարգադրութիւններ ընելու և այդ առիթով իր յապաղած Յորիկանը Պէյրութի մէջ ևս հանդիսաւորելու համար: Առիթէն օգտուելով հանգուցեալը ուզեր էր Հալէպ երթալ ողջունելու համար իր սրտի և զրջի բարեկամները, և հոն հակառակ իրեն ընծայուած սիրոյն և խնամքին, տարիներէ ի վեր զինք հետապնդող մահը կը հասնէր տալու իր նակատագրական հարուածը: Կորուստը որ կը հարուածէ Հայ Գրականութիւնը աւելի քան աղէտ մըն է. վասնզի Օշական կ'իշխայ դժբախտաբար իր գործի կէս ճամբուն, իր ետին ձգած բեղմնաւոր ու լուսաւոր ազօս մը, որ ան կ'ընդհատուի այնքան անակնկալ և վաղահաս կերպով:

Կ'ողբանք ազգովին իր մահուն մէջ, կորուստը մեծ գրագէտի մը՝ որ տարիներ շարունակ ջանաց և նիւթեց գործը՝ որուն ամբողջականէ թափանցումը չկրցին ընել իր և իրեն յաջորդ սերունդները:

Կ'ողբանք իր մահով մեր գրականութեան համագրական տեսանող հմուտը, ու մեծ կ'ընազատը, և անփոխարինելի այն արժէքները որ իր հետ զերեկման իջան: Եթէ Օշականի կեանքը կարելի է քանի մը էջերով պատմել, իր պատկառելի և բազմերես գործը կը մնայ տակաւին անվերածելի: Իր և տաղանդաւատ վիպող անկիւս մեր գրականութեան բերու ծաւալի և որակի տակաւին չգերազանցուած յաւելումներ: Իր վիպական գործը թէ՛ և անաւարտ՝ բաւ է սակայն զինք ընելու մեր գրականութեան տիրական դէմքը: Անոր երազը եղաւ փրկել մեր ժողովուրդին մնացածը: Հայ գիւղը, հայ քաղաքը յատակը կը կազմին այդ վէպին:

Իր և թատերագիր Օշական մեր անցեալէն և մեր ողբերգութենէն ու ժամանակէն առած իր բոլոր նիւթերը մշակած է մեր գրականութեան նման չափանիշերէն շատ աւելի բարձր և խոր արժէքով: Օշական փորձած է մեր գրականութեան գրեթէ բոլոր սեռերը, և բոլորին մէջ մեր ժողովուրդի հոգիէն նոր տախտակներ և երեսներ ձգած է սեւեռման: Օշական չէ փորձած սեռ մը ուր իր վարպետի կնիքը պակսի:

Արեւմտահայ իմացական շարժումին բերած է լայն մասնակցութիւն, գրական հարցերուն շուրջ խոր, լայն և միշտ նոր տեսակէտներով, կշիռներով, և իր Համապատասխան Արեւմտահայ Գրականութեան երկվեցեակի հասնող հատորներով իրաւորած է մեր մէջ ցարգ անկարելի նկատուած համազորմ մը մեր գրական արժէքներու շուրջ: Օշական փորձած է համադրել մեր գրական երեք սերունդի վաստակը իր հանգամանաւոր պատմիչ և քննադատ: Իր մօտ այս կարգի բոլոր դատումները համադրումներն ու վերլուծումները գործադրուած են գրագէտի մը և հմուտի մը լայն միջոցներով:

Բարդ է Օչականի գեժքը. — Պասմոզ, վիպող, քասեռագիր, ԲՃՈւդա, իւրաքանչիւր սեռը ինքն իր մէջ ամբողջ և ուշագրաւ: Տարբեր սեռեր, իրենց ուրոյն թէքնիքով և հետապնդումներով, զարտուզի բայց բօլորին հասարակաց գետինն է Հայ կեանքը:

Իր գործը բազկացած է աւելի քան 40 մեծափոր հատորներէ, արգասիք ձգտումի և հաւատքի: Զգտումի՝ հասնելու բարձրագոյն իրագործումներու, եւրոպական մեծ ու ծանր գործերու կողքին: Հաւատքի՝ իր հեւ ի հեւ հետա-



պընդումներով հասնելու մեծ ու հեռաւոր տեսիլներու: Իր ապարդէզի առաջին տարիներուն խոյ, անիկա ունէր յղացքը իր գործին և ծրագիրը իր ապագայ գործունէութեան, իր քառասուն տարիները զայն իրագործեցին զմայլելի յարատեւութեամբ և արդիւնքով:

Տարիներով, Պոլիս, Եգիպտոս, Կիպրոս ու մանաւանդ Երուսաղէմ հակ գրասեղանին՝ անիկա ստեղծեց յանուն իրազի մը: Այդ երազը Հայ Գրականութիւնն էր, և ինկաւ իր երազի ճամբուն վրայ:

Հանգիստ իր բազմատանջ հոգիին:

Յ Ա Կ Ո Ր Օ Զ Ա Կ Ա Ն

Ոչ ևս է Օշականը . . . այս անուշ անուշին անջև կը գողոյ գրիչը մասնեբրուս մէջ, մինչ իր տրտում դէմքը կանգնեք է կարծես կարած նայուածքիս անջև, հեռուոր խորքի մը վրայ, անմշուշ ու պարզ:

Տարիներէ ի վեր մահը կը հետեւէր իրեն, ինք կ'ըզար ատիկա, ու ամէն ճիւղ կ'ընէր ողոգելու անկաշառ այդ ոգեհանր: Ճշմարտեան ոտականուծիւնը կարելի է կաշառել, բայց մահը անկաշառ է՞, տղաս, կ'ըսէր յանախ, և իմաստասիրորէն ու գտնութեամբ կը յաւելուր. «եւ ատիկա գուցէ մեծագոյն բարիքներէն մին է կեանքին»:

Ինչ տրտում բայց քաղցր մտածում, մահուան բարիքը որոնէ՞, կեանքի չարիքին դէմ, ամոքելու համար իր շարչարուսդ հոգին: Ահ, սիրելի Օշական, այլևս հաշարւած մահուանոց հետ, տրտօրէն կը մտածեմ թէ գուցէ իրուուծք օւնէիր զուն: Թէ բարիին դէմ բաց ու տպիղին դէմ զաժան քու հոգիդ, այլապէս չէր կրնար նայիլ կեանքին և դատիլ զայն:

Բայց գուր է զբաղիլ բաներով որոնց չես պտուկանիր այլևս զուն: Կենցալու թեանք լեցուն էիր այն բոլոր բարիքներով որ մտքին են ու սրտին, և զբշիւղ ներքեւ անոնք կը հասկնէին հազար երանդ ու խորհուրդ:

Քեզ չեմ ողբար, տարիներով ու ամէն օր կ'արգիլէիր զայն ինծի. սըլլայ որ յուզիչ ընես դամբանականդ, յիմար, վասնզի ես ու կեանքը զիրար շատ կանուխէն ենք ուրացեր:

Մխտեցայ գամբանականդ, չկրցի յարգել մեր տարիներու համաձայնութիւնը, զորս իբրև տրտում ու զուարթ կատակ յաճախ կ'ընէինք իրարու, երբ շատ մօտ զգայիր մահը քեզի: Ահ, սիրելի բարեկամ մեք որ կեանքի մէջ այնքան մտեղանք իրարու և նեցուկ մէկը մէկու, մահուան մէջ եղանք հեռու իրարմէ, ու ինծի չտրուեցաւ ընել այն՝ ինչ որ մարդկորէն պարտինք ընել իրարու:

Մահուանոց գոյժը չլացուց զիս. վիշտին ու անանկիային թափը արգիլեցին զայն, ու շլմած և թառամած օր

վերայ սոցյ սիրեցելոյն օ ըսի տրտուծիւնս ըսմնոջ բարեկամներուդ սխեղծ Օշականո. բայց դառն ժպիտ մը պրկեց շրթներս, վասնզի հետուէն կարծես լսեցի ձայնդ որ կ'ընէր «յիմար, մահուան մէջ իշխանն ու մուրացիկը հուսասոր իրաւունքով կը կենանո: Եւ դուն իշխան մը եղար կեանքին, վասնզի նուաճեցիր զայն զբիւլովդ, ինչպէս նաև հայցորդը անոր՝ այն քանի մը աւելի տարիներուն համար, սրտի ու մտքի աշխարհակալութիւնդ կատարեալ րնկու հայ գրականութեան զաշտին վրայ»:

Կեանքի մէջ մինակ մնացիր միշտ և քաղցիր այն փոռքին՝ որ քուկոչ է և քեզմով մեր գրականութեան: Սակայն մահուանոց մէջ հազարներ ուզեցին քեզի չկտ ըլլալ: Ահա մեծ հակադրութիւնը կեանքին որ թաժին է եղած բոլոր մեծերու: Ի՞նչ որ հայածուող ու քորկոծուող մարտիրոսներու գերեզմանը յետոյ ուխտավայրն ու ժամագրովայրը ըլլայ ամբոխներու:

Ի վերջոյ մարդեր կան որոնք չար աստղի ներքեւ են ծներ, ինչ կիրպով ալ որ ուզենք արժեւորել կամ հասկնալ այս բացատրութիւնը, անիկա կը մնայ անխախտ իրողութիւնը շատ մը կեանքերու, որոնք միշտ պիտի տանապին և հալածուին, իրենց ունեցածին շատութեանը համար: Նոր չէ որ աստուածներու կրակը մարդոց բարիքին բերողները՝ կանչուին քաւելու իրենց մեղքը:

Պարզ էիր ու ազնիւ, մանուկի մը չափ բաց սիրտ, հակառակ որ գիտէիր աշխարհի չարն ու քարին, սրբազան մատեաններու խոստումը և բոլոր ժամանակներու գիտուններուն զճիտը: Միւս կողմէն սակայն ոչ մէկ խորհուրդ քուկիկոչ չափ եղաւ լեցան, ամենի ու սանձարձակ:

Տխուր մարդ մը եղար կեանքին համար, ոչ անշուշտ այն տխրութիւններէն, որոնք յաճախ արտաքին են և ազադակող, այլ սրտի այն պարապէն զոր ոչինչ կրնայ լեցնել յաճախ: Այդ տխրութիւնը կը թղթէր գուցէ մանկութեան զճիտ երթանկութեան մը պակասէն, գուցէ հոգեկան խառնուածքէն

և կամ զազափարական անաւարտ հետա-
մտութենէ մը: Կեանքը իր առօրեայում
կրպայր չունէր քեզի համար, այդ պա-
կասը կը լեցնէիր զուն, այն քաղցր հա-
կումով, զոր ունէիր միշտ ուրիշներու հո-
գերուն և կարիքներուն նկատմամբ: Բռ-
լորանուէր մատուցուող մը եղար բոլոր ա-
նոնց՝ որոնք կուզային բաժին խնորհու-
ունեցածէդ: Ուրիշներուն բաշխուելու այս
յոժատմատութիւնը պարտականութեան մը
զգացում ըլլալէ աւելի՝ ապրում մըն էր
քու մէջդ, մարդկային բարձր բերում մը
իր երազներէն հալածական քու հոգիդ, և
կամ գուցէ հոգիդ լոյսին մէջ բերելու ճիգ մը:

Սրտառու էր ճիգդ, հակառակ կիս-
ուած որտեղ, ինքզինքդ չխնայեցիր մեծ
փառասիրութիւններէդ մէկ երկուքը իրենց
չուսման տանելու: Կեանքդ ըրիր թիա-
պարտի վաստակ մը, և մտքի ֆաքիրի մը
պէս, հակառակ ամբաստանութեան և ու-
րացումին սեպիծեցիր:

Մարդիկ շատ յաճախ կը տառապին
ուրիշներու հասակէն երբ իրենցը չի հաս-
նիր: Ձէիր հաւատարմ մեծութեան հէքիա-
թին, բայց երբ զգացիր փոքրութիւններու
գաբընքը, հեռագրացիր սրտիդ ճամբով
Քէ ինչ գեղեցիկ է հմայքը մեծութեան,
մեծութիւններու:

Ըսին թէ կը մեծամտիս, բայց ես գի-
տեմ որ զուն պարզ էիր և արդար, մեռե-
լաճաշերուն բաժնուած հացի պէս: Ըսին
թէ չես հանգուրժիր իրաւ քրտէքներ, երբ
անոնց մօտ չես հաստատեր բուժաշակիդ
զուհացում ճարող տարրեր: Բայց ես գի-
տեմ որ մեծագոյն հիացումներուն զիւ-
ցազներգակ մունետիկն եղար զուն, իրաւ
փառքեր փառաւորելու ատեն: Ու հակա-
ռակ անոր որ այնքան զիւրին էր ուրիշ-
ներու սէր ըլլալ, շարունակեցիր ճամբայդ,
ականջներուդ կտպար կաթեցուցած:

Յեղափոխականներու վախճանը կա-
ռափնատն է յաճախ, զուն հայ գրակա-
նութեան արժէքներուն յեղաշրջողը և հին
ըմբռնումներու յեղափոխականը եղար ու
շատ բնական է որ կրէիր պատիժդ: Մար-
դեր փորձեցին չտեսնել քեզ, բայց զուն
աւելի էիր քան ինչ որ իրենք կրնային անու-
սել: Գրականութեանդ աշխարհը հայ ժողո-

վուրդը եղաւ իր մեծ ու փոքր տիպարներով,
աւանդութիւններով, յոյզերով և երազնե-
րով: Ինչ փոյթ թէ այդ ժողովուրդը յաճախ
անգիտացաւ քեզ, Բայց զուն յամանցար
ու գրեցիր մեր գրականութեան Համապատ-
կեցը, երբ գիտութեան ստիկանները կ'ար-
գելէին քեզի գիրը: Դուն երկու անգամ ըն-
դունեցիր այցելութիւնը մահուան և ուզե-
ցիր աչքկապուկ խաղալ իրեն, բայց այս
անգամ դժուար եղաւ քեզի պահուելու, և
ինկար իր տապարին ներքև:

Չունեցար ուրիշ սփոփանք, մահէն
առաջ և անտարակոյս մահէն ալ վերջը,
բայց քու և ուրիշներու հոգիին գեղեց-
կութիւնները միայն մատուցանելու սե-
րունդներու, անոնց մտայնած հոգիին մեջ
անմար արշալոյսներու պէս վառելու այդ
գեղեցկութեանց հմայքը ու փառքը: Երկ-
րորդ՝ տեսնել այդ գեղեցկութեանց ու փառ-
քին յաւերժացումը զսրիք սերունդներու
աչքին առջև: Մեր մէջ քիչ անգամ դըր-
ժուած է մեռնիներու փափաքն ու յիշա-
տակ . . . Բայց ի՞նչ, այսչափ կտնճի
միթէ պիտի ստիպուած ըլլայինք ուրեմն
խորհել քու յիշատակիդ մասին, երբ այն-
քան ներկայ էիր և արդիւնաբեր: Բան մը
կայ կարծես այս աշխարհի մէջ, որ կը
հեզնէ միշտ ինչ որ մեզ կը թուի լաւա-
գոյն ու բարի, ա՛խ որքան փոքր են ան-
գունդները՝ զորո ծածկող ալիքներուն հետ
անդադար կը տարուբերի մարդկային կեան-
քը, իրեն չնչին խլեակ մը:

Կը հաւատամ թէ վերջին այն պահուն՝
ուր նայուածքդ կը փակէիր այս կեանքի
ստուերներուն, բանալու համար զայն մեծ
Լոյսին, զգացիր թէ հովէն ըլուած խլեակ
մը չես եղած, ու կրնաս զուարթ հոգիով
կենալ Յաւիտենականին առջև, զի քու
կեանքդ անոր քեզ շնորհած քանքարնե-
րուն շահաւորում միտոյն եղաւ երկրի դրոյ:
Եւ այժմ, հեռու մեզմէ, կեցած ժամա-
նակին ետեւ, սրբուած ու պարզուած հո-
գիով, կը նայիս անտարակոյս ներողաժիտ
ու քաղցր, իբարու գէմ ամէն օր ժանիք
սրող մարդոց որդիներուն:

Արցունք և խունկ յիշատակիդ, և խաղա-
ղութիւն յոգնած հոգիդ, սիրելի Օշական:
ԵՂԻՇԷ՛՛ ՎՍՐԳՒԱՊԵՏ

ՅՈՒՆԵՍԿՈ

ՀԱՅԿԱԶՈՒՆ Յ. ՅԱԿՈԲԵԱՆԻ

ՔԱՌԱՍՆԱՄԵԱՅ ՈՒՍՈՒՑԶԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԵԱՆ

ՆԱԿԱԶԵՆՈՒԹԵԱՄԸ

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻԶՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ

Յօդվիմական հանդեսը պիտի կաթարուի 1948 Ապրիլ 4 ին, Նոր Կիրակի, Նիկոսիոյ Հայկական Ակումբի սրահին մէջ, ժողովրդական հանդիսութեամբ եւ Յօդվեարին ներկայութեամբ:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻՄԵՐ

Հայկազուն Յ. Յակոբեան ծնած է Էվէրէկ: Նախնական կրթութիւնը ստացած եւ աւարտած է տեղւոյն վարժարանին մէջ եւ 1897ին Տարսոնի Ամերիկեան Գոլէճը գացած է, ուսումնատենչ եւ աղքատիկ մօրը զոհողութեամբ: Առաջին տարին, Գոլէճը միայն մէկ ոսկի առած է իբր կրթաթողակ, բայց Յակոբեանի աշխատասիրութիւնը եւ պարտաճանաչութիւնը զնահատելով, Գոլէճին Նախագահը յաջորդ տարիներուն ընդունած է զինք իբր ծրիավարժ ուսանող, յայտարարելով այսպէս «Գոլէճը բաց է այսպիսի ուսանողաց առջեւ»:

2. Յ. Յակոբեան իր աղքատիկ ծնողաց օգնելու համար, Գոլէճի ուսանողութեան շրջանին ստանձնած է Տարսոնի Ազգ. Վարժարանի Տնօրէնի եւ Երաժիշտի պաշտօնը: Գոլէճը աւարտած է 1905 ին՝ բացառիկ յաջողութեամբ եւ «Պսակաւոր Արուեստից» տիտղոսով:

1905-1906 ին Սիսի Ազգ. Վարժարանի մէջ ուսուցչութիւն ըրած է:

1906-1910 Էվէրէկի Մեսրոպեան եւ Էվէրէկի Ֆէնէսէի Ռուբինեան վարժարանաց մէջ պաշտօնավարած է իբր ուսուցիչ եւ տեսուչ: Այս ճիւղ տարիներու ընթացքին հիմնած եւ վարած է կիրակնօրեայ լսարաններ, մեծապէս զնահատելի հոգեւոր արթնութիւն ստեղծելով:

1910 ին Ռուպէրթ Գոլէճի մէջ զումարուած համալսարնային ուսանողական Միութեան համաժողովին մասնակցած է Տարսոն Գոլէճի կողմէ ուրիշ երկու ուսանողաց հետ:

1910-1915, Նախագահին հրաւէրով ստանձնած է Տարսոնի Ամերիկեան Գոլէճի մէջ ուսուցչական պաշտօն, միաժամանակ վարելով տնօրէն ուսուցչի պաշտօնը տեղւոյն Ազգ. Լուսինեան Վարժարանի: Խմբագրած է «Կիւղոս» թերթը եւ գրական ու գրասիրական շարժում ստեղծած է Կիլիկիոյ մէջ: 1910-1915 ի շրջանը, շնորհիւ Յակոբեանի ջանքերուն, յիշատակելի եղած է կրթական, դաստիարակչական եւ մշակութային շտափելի արդիւններով:

Առաջին ընդհանուր պատերազմը կուգայ բայբայել ամէն ինչ, եւ Յակոբեան 1915 Ապրիլ 22 ին կը ձերբակալուի, խոշտանգումներու տակ Էվէրէկ կը դրկուի. 18 օր քարասփելի հարցաքննութեանց կ'ենթարկուի յայտնի ջարդարար Գայմազամ Զէքիի կողմէ եւ կը տարուի Կեսարիա, դատուելու համար պատերազմական Ատեանի առջեւ:

Մէկուէս տարի բանտը մնալէ յետոյ անպարտ կ'արձակուի եւ իբր զհետեւը կը զրկուի Էրզրումի կողմերը: Յակոբեանի բարի հոգիին ապացոյցներէն մէկն է բանտին մէջ «աղբատաց սնտուկ» մը հաստատելը:

Զինադադարին էվէրէկ կը վերագառնայ եւ 1918 Հոկտեմբերէն մինչեւ 1919 Մարտ՝ ազգօգուտ բեղուն գործունէութիւն մը կ'ունենայ տեղւոյն վրայ, իբր հայ Ազգ. Միութեան ղեկավար անդամներէն մէկը:

1919 Մարտ 22 ին Տարսոն կը վերադառնայ եւ պատերազմով լքուած ու քայքայուած գործերը կը վերակսի նոյն թափով ու եռանդով: Ազգ. վարժարանի տնօրէնութիւնը կը վերստաննէ եւ ապա կ'ընդունի Ամբրիկեան Գոլէճի Ազատեմբի բաժնին Տնօրէնի եւ Գոլէճի բաժնին փոխ-տնօրէնի պատասխանատու պաշտօնները, զորս ձեռնհասօրէն եւ բազում արդիւնքով կը շարունակէ մինչեւ Կիլիկիոյ պարպումը: Այս շրջանին եւս, Յակոբեան իր տեսչական ու դաստիարակչական փափուկ պաշտօններուն հետ կը կատարէ գործօն ղեր մը Տարսոնի ազգային հասարակական կեանքին մէջ իբրեւ հայ Ազգ. Միութեան աստեղապիր, իբրեւ հոգաբարձու, եւ ամենէն վերջ, իբրեւ Տարսոնի պատուիրակ Կիլիկիոյ Համաժողովին (1921 Հոկտ.):

Կիլիկիոյ պարպումին Գոլիս կ'անցնի: Հոն հրաւէր կը ստանայ եւ կը ստաննէ Պարտիզակի Ամբրիկեան բարձրագոյն վարժարանի (էրէնքէօյ) Ուսուցչութեան եւ ներքին տեսչութեան պաշտօնը՝ մինչեւ 1929: Այդ թուականին Լատնաքա կուգայ եւ կը ստաննէ տեղւոյն Ազգ. վարժարանի Տնօրէնի պաշտօնը, տարիներ վերջ կը տեղափոխուի Նիկոսիոյ Մելիքեան-Ուզունեան վարժարանը, ուր մինչեւ 1946 կ'ունենայ յոյժ արդիւնաւոր պաշտօնավարութիւն մը՝ իբրեւ հայերէնի եւ կրօնագիտութեան ուսուցիչ:

Ինչպէս Լատնաքայի, նաեւ Նիկոսիոյ, Ֆամակուսթայի եւ Լիմասօլի մէջ Յակոբեան տարիներով անվարձ եւ անխնայ Գործիչը եւ Գարդոջը կ'ըլլայ կիրակնօրեայ լըստաբաններուն, տեսչականներով ժողովուրդի հոգեւոր արթնութեան եւ բարոյական զատութարակութեան:

Յակոբեան բազմարդիւն եւ դարձեալ անվարձ գործիչը եւ տարածիչը եղած է՝ ամէն տեղ եւ ամէն ժամանակ՝ Հայկ. Բարեգ. Ընդհ. Միութեան՝ որուն վեթերան ու վաստակաւոր անդամներէն է:

Յակոբեան աշխատակցած է բազմաթիւ թերթերու եւ հեղինակն է շատ մը հրատարակուած եւ անտիպ երկասիրութեանց (մանկավարժական, հոգեբանական, կրօնաբարոյական, ընկերային եւ պատմական):

Կիպրահայ Ուսուցիչներու Միութիւնը կօշ կ'ուղղէ ամբողջ կիպրահայութեան, էվէրէկ Ֆէնէսէցիներու, Հայկ. Բարեգ. Ընդհ. Միութեան, կրթասէր անհատներուն եւ մշակութային կազմակերպութեանց, ինչպէս նաեւ եւ մասնաւորապէս Յակոբեանի հարիւրաւոր, հազարաւոր աշակերտներուն, որպէսզի իրենց գնահատական եւ երախտագիտական մասնակցութիւնը փութան բերել, այս բազմավաստակ կրթական մշակին եւ արժանաւոր մտաւորական-գործիչին:

Ի դիմաց

Կիպրահայ Ուսուցիչներու Միութեան

Կ. ՓԱՓԱՋՍԱՆ Յ. ԷՍԷԿԻՒԼԵԱՆ Ս. ԿԵՊԷՆԼՍԱՆ
Փանձապան Ասեմադայի Ասեմապէս

ՄԱՆՕԹ. — Նամակ եւ նուէր զրկել նեոեւեայ հասցէին. —

Ս. Կեպեկեան փոստակղ թիւ 351 Նիկոսիա, Կիպրոս: .

Հեռագրական հասցէ — Կեպեկեան — Նիկոսիա: